



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

120

Մ Ր Յ Ա Ն Ա Կ

Ծ Ա Ղ Կ Ա Ք Ա Ղ,

Ա Ռ Ա Կ Ք

Յ Ա Յ Լ, Ե Ի Ա Յ Լ,

Հ Ե Ղ Ի Ն Ա Կ Ա Ց



Վ Ե Ն Ե Տ Ի Կ

Ի Ս Ո Ւ Ի Բ Բ Ա Ջ Ա Ր

1893

8  
5-22

Մ Ր Յ Ա Ն Ա Կ

---

Ծ Ա Ղ Կ Ս Ի Ս Ղ

Ա Ռ Ս Կ Ի

2011

8  
0-22

Մ Ր Ց Ա Ն Ա Կ

Ծ Ա Ղ Կ Ա Ք Ա Ղ

Ա Ռ Ա Կ Ք

Յ Ա Յ Լ, Ե Ւ Ա Յ Լ,

Հ Ե Ղ Ի Ն Ա Կ Ա Ց



Վ Ե Ն Ե Տ Ի Կ  
Ի Ս Ո Ւ Ր Բ Ղ Ա Ջ Ա Ր  
1893



ուակախօսաց զուարթ և զքօսեցուցիչ պատա-  
ռիկներու ազատ թարգմանութիւնք են, ինչպէս  
'ի Փլորիանէ, 'ի Փեղրոսէ, յեզովրոսէ, 'ի Նաս-  
րէտաիմէ, և այլն, զրեթէ ամէնն ալ ժամա-  
նակ առ ժամանակ Բագմավիային միջոցաւ ա-  
ռանծինն առանծինն հրատարակեալ:

Կը յուսանք որ Ծաղկաքաղ փունջս օգտա-  
ւէտ զքօսանաց եւ վայելից առիթ ըլլայ բազ-  
մանթիւ ընթերցողաց:

## Լ Ա Յ Ո Ն Գ Ի Ն

ԱՌ ԱՐԻԱՅՈՐԴԻՆ ԹԱԳԱԺԱՌԱՆԳ

Զայն գիւցաղուններն, որոնց Եղովբոսն է հայր՝  
ես կ'երգեմ.

Ժողովուրդ մ' որոց սուտ է պատմութիւնն,  
զայն աղէկ գիտեմ.

Բայց և սուտերուն հետ ճըշմարտութիւնք կան  
չատ օգտակար:

Արարածք ամէն հոս լեզու կ' առնուն, նաև ձը-  
կունք ալ.

Զրուցածնին ամէն ատենի յարմար են մեզի նոյն-  
պէս.

Զանասունները՝ մարդիկ խրատելու՝ գործիք  
կ' առնում ես:

Վէհափառ ծընունդ մեծ թաղաւորի մ' Երկնից  
սիրական,

Առ որ յուսալից աղբ աղինք բոլոր ակընկառոյց  
կան.

Եւ որ մեծափառ գըլիոց թափնիներ կը թառա-  
մեցնէ,



իր յաղթանակօք յայսմ հետէ պիտոր իւր օրերն  
համրէ:

Թող ուրիշ մ'ինծմէ զօրաւորագոյն ձայնով  
քեզ երգէ,

Քու նախնեացդ արարքն և թագաւորաց արու-  
թիւնքն ինչ է.

Ես հոս տեղ ըզքեզ մանրիկ դէպքերով կը զբա-  
ղեցնեմ,

Թեթև գոյներով կերպ կերպ նկարներ առջիդ  
կը հանեմ:

Եւ թէ չըկըրնամ համնիլ բազմանքիս հաճելու  
ըզքեզ,

Գոհ եմ պարծանքովն՝ որ այս գործ իս նախ ձեռք  
զարնողն եմ ես:

## ԱՌ ԱԿ Ք

### ԿԱՂՆԻ ԵՒ ԵՂԵԳՆ

Օր մը Կաղնին ասանկ կ'ըսէ Եղեգին. (գիս.  
« Ո՛րչափ գըժբազդ գըանուէր ես գուն ըսն  
Թեթև փետուրն է քեզի բեռ մ'աշագին,  
Բարակ հովէ մը մէկէն վար կը ծըռիս:  
Իսկ ես կարծես թէ լեռ մըն եմ շիփ շիտակ.  
Հով փոթորիկ՝ ինչ ալ ըլլայ հակառակ,  
Բան չեմ սեպեր ամենևին հոգս ալ չէ.  
Քեզի մըրրիկն՝ ինչ զով քամի կը փրչէ:  
Խեղճ՝ Եղեգնիկ, գոնէ սա ցած ծառերուն  
Որ իմ շըքիս տակն են այսչափ բազմութիւն,  
Գոնէ ասոնց տակն ըլլայիր կ'ըսէի,  
Որ հովերէն ըզքեզ սիրով պահէի:  
Բայց գուն, ափսոս, լըճերու քով կը ծընիս,  
Հովի բերան՝ ցած տեղ կ'ապրիս կը մեռնիս. »

Ալ ինչ ըսեմ, բայց քեզ ալ չեմ մեղադրեր,  
 Քո՛ւ ճակատիգ գիրն ալ ատանկ է եղեր » :  
 « Այ՛տ քո՛ւ սըրտիգ աղէկութիւնն է, պարոն,  
 Որ ցաւակից կ'ըլլաս ինծի պէս խեղճուն.  
 Բայց հոգ մ'ընէր, էս հովէն շատ վախ չունիմ,  
 Ո'րչափ սաստիկ փըջէ՛ ծըռիմ կ'աղատիմ.  
 Իսկ դուն ինչուան հիսն գէմ իրաւ գըրեր,  
 Բայց նայինք վերջդ ինչպէս կ'ըլլայ, լաւ ուշ  
 (գիր) » :

Խօսքը բերանն էր՝ մէյմ'ալ ինչ կը տեսնես.  
 Երկընքին մէկ ծայրէն փըրթաւ կրակի պէս  
 Մէկ փոթորիկ մը որ նըմանն եղած չէր:  
 Ծառն ընչ չընէր, եղէգը վար կը պառկէր:  
 Քանի գընաց՝ հովն ու քամին կատղեցաւ.  
 Ելաւ կաղնին, ու արմատով վար ընկաւ.  
 Ան կաղնին որ գլուխն ամպերուն կը գըպչէր,  
 Ու ոտուընէրն ինչուան գըժոխք էր հասեր:

ԼԱՅՈՒՆԻՆ


— 0 —


## ՏԱՆԾԵՆԻ ԵՒ ԴԻՄՆԵՆԻ

Ատենով Դըգում մը կար  
 Տանծի ծառին գըրացի.  
 Քանի մը ամերւան մէջ  
 Այնպէս շուտով կը բացուի,  
 Կ'ուռճանայ, կը բարձրանայ,  
 Որ ծառին ծայր կը հասնի:

Տանծէնին առաւօտանց  
 Խորունկ քընէն արթընցաւ,  
 Դըգմէնին վըրան ելած  
 Տեսնելով՝ շատ զարմացաւ.  
 « Ո'վ էս դուն, ըսաւ անոր,  
 Իմ վըրաս ուսկից եկար.  
 Ո'ւր էիր, կամ թէ ընտոր  
 Այսպէս շուտ գըլուխս ելար » :  
 « Իմ անունս կ'ըսուի Դըգում.  
 Քո՛ւ քովդ էի արնկըլած.  
 Դեռ իրեք ամիս չըկայ,  
 Տես ինչուան սւր եմ հասած » :  
 Ծառն ըսաւ. « Հոս հասնելու  
 Ես քսան տարի յոգնէր եմ,  
 Ինչ հովեր, ինչ ցըրաբերու  
 Քաջութեամբ գիմացեր եմ:  
 Բայց գիացիր՝ դուն որ շուտով  
 Ինչուան երկինք ես ելեր,  
 Նոյնպէս շուտ ալ կը չորնաս  
 Ու չես տեսներ լաւ օրեր » :

ԱՐԻՈՍԿՈՅ





### ԽՈՐՀՈՒՐԴ ՄԿԱՆՑ

Տան մը մէջ կատու մը կար  
Անանկ կատղած, անանկ չար,  
Որ խեղճ Մըկանց անդադար  
Անտանելի ջարդ կուտար:

Մահէն ելլողը կատուին ճանկը կ'ընար,  
Մահէն չեւէր՝ քողցէն հոգին հոն կուտար:  
Տեսան Մըկներն որ բաներնին խիստ գէշ է,  
« Աս կատու չէ, ըսին մեզի պատիժ է.

Ասանկ չըլլար, եկէք խորհուրդ մը ընենք,  
Ասոր մէկ շարք տեսնենք.


Ժողովինք նայինք ո՛ւր պիտ' երթայ վերջերնիս,  
Ընելիքնիս մէյմը խորհինք մէջերնիս »:  
Ատեն գըրին, խորունկ ծակ մը ժողովեցան,  
Տըրտում տըխուր հոն խորհըրդի նըստեցան,  
« Ասանկ ասանկ է բաներնիս, բարեկամք,  
Դուք ի՞նչ կ'ըսէք, ասոր ի՞նչ շար կը գըրնաք »:  
Անդիէն ծեր խոհեմ Մուկ մը ձայն հանեց.  
« Ես կ'ըսեմ թէ, ըսաւ, քիչ մը մըտածեց,  
Ես կ'ըսեմ թէ աս բանիս մէկ շար մը կայ,  
Ան որ ընենք՝ ալ մեզ կատուէն վախ չըկայ.

Փամ մը առաջ պէտք է որ մենք սիրտ ընենք,  
Անըզգամին վըզէն բոժոժ մը կախենք.  
Ան բոժոժին ձայնէն հարկաւ կ'իմանանք »:  
Բոլոր ժողովքն հաւնեցաւ աս խորհըրդին,  
Մեծ ու սրբոտիկ արմըննալով ծափ զարկին:  
Մընաց որ մէկն երթայ բոժոժը կախէ,  
Ի՞նչ գըժար բան. ո՛ր մուկն ասոր սիրտ ընէ:  
Մէկն ըսաւ թէ ախսոս որ ես հիւանդ եմ,  
Մէկալը թէ ես ալ այնչափ ճարպիկ չեմ,  
Մէկը՝ ծեր եմ, մէկը՝ սըղոց ես տէր եմ.  
Մէկն ալ թէ ես սիրով աս բանը կ'ընեմ,

Մէկը բըռնէ թող կատուն,  
Բոժոժը ես կը կախեմ:  
Մըկներն աս որ լըսեցին,  
Լաւ մը վըրսն խընացին,  
Իրենք ալ խաղք խայտառակ՝  
Փախան ամէն մէկն իր ծակ:

Ասանկ ժողովներ  
Ո՞րչափ ես տեսեր,  
Որ մեծ խորհուրդներ  
Պարապ են էլեր:  
Ինչո՞ւ ըսեն նէ՛,  
Լաւ մըտիկ ըրէ.  
Նախ շատ սրկարներ  
Իրենց ուժէն վեր  
Խորհուրդներ կ'ընեն.  
Ի՞նչպէս կատարեն:  
Երկրորդ, շատը կայ  
Որ խորհուրդ կուտայ,  
Գործելու որ գայ

Սուտ հիւանդ կըլլայ :  
 Երբորդ, կան ոմանք  
 Որ ինչ աշխատանք  
 Դընես գիմացինն՝  
 Կ' առնեն վըրանին .  
 Բայց արդեօք ինչպէս . —  
 Ետքի մըկան պէս :



ԷՇ ԵՒ ՇՆԻԿ +

Խեղբիդ չափէ դուրս ուժ մի տար,  
 Տաճկին առակը միաբըդ բեր .  
 « Աղուորութիւն բըռնի չըլլար », —  
 Ի՛նչ խեղացի խօսք է եղբեր :


Հաճոյ անցնիլը տուրք մըն է  
 Որ ամենուն ալ չէ տըրուեր .  
 Չափ գիտցող մարդն ինչ ալ ընէ՝  
 Իր չափէն դուրս բընաւ չելլեր :

Էջ մը կար, կ'ըսեն, հարուստի մը տունն,  
 Որ շատ կ'աշխատէր իրաւ օրն 'ի բուն,  
 Բայց նաև աղէկ կ'ուտէր կը խըմէր,  
 Գիշերն ալ հանգիստ քունը պակաս չէր :  
 Շոյն տանը մէջ կար Շընիկ մ'ալ սիրուն,  
 Խաղուն կէրպերոյն Հաճոյ ամենուն .  
 Էջը կը տեսնէր, կ'ըսէր ինքն իրեն .

« Սա շունն ի՛նչ ունի որ այսչափ սիրեն,  
 Շոյեն փայփայեն, գըրկէրնին առնեն,  
 Ինչուան կէրածնէն անոր մասն հանեն .  
 Իսկ ես անդադար աշխատիմ յոգնիս,  
 Ու միշտ Թուքուժուքը լըսեմ ու ծէծուիմ...  
 Հասկըցայ Շընիկն հընարքն ինչ բան է .  
 Տանտէրը զինքը կանչէ չըկանչէ,  
 Մէկէն կը վազէ, չորս գին կը քըսուի,  
 Թաթիկը կուտայ, վըրան կը նետուի,  
 Ետին կը դառնայ, առջին կը դառնայ,  
 Պոչը կը Թոթովէ, բարեններ կու տայ .  
 Շանը սիրուէլուն պատճառն աս է հա՞ .  
 Է՛հ, ինձ ալ ատկէ դիւրին ինչ բան կայ » :  
 Սը մ'ալ որ ասանկ կէցեր կը մտածէր,  
 Տեսաւ որ տէրը տունն նոր է գարձէր :  
 Ուրախ ու զըւարթ խօսին կը խընտան,  
 Ատենն է, ըսաւ, նետուէցաւ վըրան,  
 Առջևի ոտքերը վեր վերցուցած .  
 Ականջը արնկած ու ձայնը ձըգած .  
 Տէրը սարափած ու կըրակ դարձած

Ըսկըսաւ պողաւ, « Ծօ առ ի՞նչ է աս.  
 Թորոս, Կիրակոս, Հասէք, գաւազան » .  
 Անոնք ալ մէկէն վըրայ Թափեցան,  
 Կոշտ իշուն անանկ ծեծ մը քաշէցին,  
 Որ միտքն ալ ձայնն ալ փոխեց եղկելին:

ԼԱՅՈՒՌԻՆ



### ԼԵՈՐՆԵՅԻ ՈՒ ՔՈՒՂԱՔՈՒՆԻ ՄՈՒԿԸ

Օր մը լեւընցի մըկան մը գիմաց  
 Քաղաքացի մուկ մը կ'ելէ յանկարծ,  
 Լեւընցին հազիւ քիչ մը սիրտ կ'ընէ,  
 Բարև մը կուտայ՝ բարեւը կ'առնէ.  
 « Ո՛ւր բարով, կ'ըսէ, կամ ուսկի՞նչ կուգաս,  
 Իմ տունըս հրամէ, դուրս տեղ չըմբնաս » :  
 Ասանկ խօսքերով տունը կը տանի,  
 Տուն որ կ'ըսեմ նէ՛ ծակ մը հասկըցի:


2955-7

Խեղճուկ լեւընցին աղքատ է եղեր,  
 Հարկ ընել կ'ուզէր՝ կերակուր չունէր.  
 Ճար ճարակ կ'ընէ, սեղան կը դընէ,  
 Կըտոր մը պանիր, սեխ, կաղին, սալոր,  
 Պահճու բաները դուրս կ'ելլեն բոլոր:  
 « Իրաւ, քիչ բան է կ'ըսեր, ասիկայ,  
 Բայց ի՞նչպէս ընեմ, ուրիշ բան չըկայ.  
 Հրամէ բարեկամ, զիս մի մեղագրեր,  
 Գեղացիին քով կոշունք մի փընտուեր:  
 Աս կ'ըսէր ու ինք բական կը կըրծէր,  
 Մէկալ ամէն բան հիւրին էր թողեր:  
 Հիւրն այնչափին ալ գո՛չ ըլլալ ջըցուց:  
 Բայց ակռան հազիւ անոնց մօտեցուց.  
 Մէյմընալ գարձաւ տանտիրոջն ըսաւ.  
 « Գիտես, բարեկամ, մըտքէս ինչ անցաւ.  
 Ափսոս է քեզի որ ասանկ ապրիս,  
 Չոր լեռան մը ծակ խեղճուկեամբ ճըգնիս.  
 Ելեր, հէտս եկուր . քեզ քաղաք տանիմ,  
 Տեսնաս թէ հոն ես ինչ պալատ ունիմ:  
 Հաւատո՛ւ, աստեղս քու կեանքդ կեանք չէ .  
 Հոն եկուր ու տես կերուխումն ինչ է:  
 Սուտ աշխարհիս մէջ կարճ կեանք մը ունինք,  
 Գոնէ այն հանգիստ անցընէլ նայինք.  
 Վաղը մէկալ որ սև մահը կու գայ,  
 Գոնէ վայելքնիս քովերնիս մընայ » :  
 Լեւընցին աղէկ մը մըտիկ ըրաւ,  
 Ըսած խօսքերուն խելքը պառկեցաւ:  
 Կ'ելլեն սեղանէն երկուքնիս մէկէն,  
 Բոլոր ան գիշերը ճամբայ կ'ընեն,  
 Փոսերու մէջնէն պոսերու վրայէն  
 Վերջապէս կ'երթան քաղաք կը մըսնեն.



Աււրտանց կանուխ՝ լուսցած չըլուսցած՝  
 Պալատ մը կ'ելլեն սաղած զարգարած :  
 Ան գիւերը հոն կոչուելը կայ եղեր,  
 Ուստի ամէն բան մէջտեղ կեցած էր .  
 Խորվածներ կ'ըսես, փխաւներ կ'ըսես,  
 Պրտուղ, հաց, պանիր, շաքարներ սէսպէս :  
 Խեղճ լեռնցոյն խելքը գըլխէն գընաց,  
 Ա՛լ չըգիմացաւ, խընտուովէն ճըրաց .  
 Մէկալը քա՛հ քա՛հ ըրաւ խընտալով,  
 « Հըրմէ նիստ, ըսաւ, սա սեղանին քով » :  
 Ինքը սօթաւրած՝ հարկելու հետ էր,  
 Ասդիս կը նայէր, անդին կը ցատքէր,  
 Մէյմէկ բան ասկէ անկէ կը բերէր,  
 « Հըրմէ, հոգի, մի քաշուիր, կ'ըսէր,  
 Սիրտըդ ո՞րն ուղէ՛ անուշ անուշ կէր » :  
 Մ'եր գեղջուկն ըսես՝ չէյտէր ինչ ընէ :  
 Ո՛ր բանը թողու, ո՞ր մէկ բանն ուտէ,  
 « Հաւատա, բարեկամ, ըսաւ մէկալին,  
 Կեանքն ալ քուկինդ է, երնէ՛կ քու բախտին .  
 Ես լեռան գըլուխն ինչէր կը քաշեմ,  
 Շատ օր անօթի տըխուր կ'անցընեմ .  
 Եթէ կըրճեղու բան մըն ալ գընեսմ,  
 Զըլլայ թէ հատնի՛ անկէ կը վախեմ . »  
 Ասոնք ըսելով ինք կը ծիծաղէր,  
 Իսկ մէկալին սիրտը եղ կը կապէր :  
 Մէյմ՝ ալ անդինն աւ մէկ փաթըռտոց,  
 Բալլեքներու ձայն, ոտքի գըփըռտոց,  
 Վայ, լեղապատառ ասոնք կը ցատքէն,  
 Զիյտեն ո՛ւր փախին, ո՞ր ծակը մըտնեն .  
 Անդին Շընեթն ալ հաջէլ չըսիւքնին .  
 Մըկներն ի՞նչ ընեն, ո՛ւր ապաւինին :

Ան ատեն գեղջին աչքը բացուեցաւ,  
 Աս ինչ փորձանք էր որ գըլխուս եկաւ,  
 « Բարեկամ, ըսաւ, բարով վայելես .  
 Ահա շուտ մ'ասկէ տեղըս կ'երթամ ես .  
 Պալատդ ալ քեզի, սեղանդ ալ քեզի,  
 Իմ ճըգնարանըս շատ լաւ է ինձի .  
 Ան խաղաղութիւնն ու բակն, սխեռ՝  
 Հաղար սպալտի հետ ես չեմ՝ փոխեր » :



### ՆԱՍՐԷՏՏԻՆ ԽՈՃԱՆ ԵՒ ԻՐ ԷՇԸ

Տաճկի գըրոց մէջ առակ մը տեսայ,  
 Մըտքիս բաներուն շատ յարմար կուգայ :  
 Նասրէտայն խոճան ամէն մարդ գիտէ  
 Որ տաճկին խիկար՝ խելքը Դաւիթն է .  
 Ասիկայ օր մը կ'ըսէ իր տըղուն .  
 « Որդի, գիտես որ վաղը աււրտուն  
 Մեծ քանայից կայ քովի քաղաքնիս .  
 Եկուր հոն տանինք ծախենք իշուկնիս » :  
 Կ'ելլեն հայր որդի, իշուկը կ'առնեն,

Չորս ոտքն իրարու լաւ մը կը կապեն՝  
 Որ ինչուան քաղաք Էջը չը յոգեի,  
 Տինճ կայտառ մընայ ու սուղ սուղ ծախուի.  
 Ոտքերուն մէջէն ալ ձող մ'անցուցած՝  
 Կը սկըսին երթալ բեռան պէս շախած:  
 Անդիէն մէկը դիմացնին կ'ելլէ,  
 Քա՛հ քա՛հ խընտալով Էռնակ կը կանչէ.  
 « Եստ անխելք մարդիկ տեսեր էի ես,  
 Բայց մէկը չը կար աս երկուքին պէս.  
 Նայիս մէկն էշ է ու երկուքը մարդ,  
 Չես ճանչնար էջը որն է, որն է մարդ »:  
 Խոճան մըտածէց, իրաւունք տըւաւ.  
 Քահեցին իշուկն ու տըղան հեծաւ.  
 Խեղճ Էջն ըսկըսաւ զըռալ ցաւելէն,  
 Խոճան զարնելով կ'երթար ետևէն:  
 Քանի մը ճամբորդ առջևնին ելան,  
 Աս բանս որ տեսան շատ գայթակղեցան.  
 Դարձաւ մէկն ըսաւ խըրատ տալու պէս,  
 « Ծօ տըղայ, ինչո՞ւ ատանկ բան կ'ընես.  
 Դուն Էջը հեծնիս ու հայրըդ քալէ,  
 Կըտրիճ տըղու մը ատի կը վայլէ »:  
 Իրաւունք ունիլք, ըսաւ Նասրէտտին,  
 Տըղան վար իջաւ, հեծաւ ծերունին:  
 Մէյմըն ալ տեսնես քանի մը պառաւ  
 Քաղաք կ'երթային կոր նոյն պատճառաւ.  
 Մէկմէկու գլուխնին շարժելով ըսին.  
 « Նայէ քա՛, նայէ սըւոր ըրածին.  
 Խեղճ տըղան ձըգեր ու ինքը հեծեր  
 Փաշայի մը պէս կ'երթայ, հայ չար ծեր »:  
 Առջի բերանը Խոճան կը լըռէ.  
 « Կընկան խօսքեր են, ո՞վ պիտի մըռէ »:


Անոնք չէն դադրիր, այնչափ կը զուրցեն  
 Այնչափ կը խընտան ու կը մեղադրեն,  
 Որ խեղճ Խոճային ճարը կը հատնի,  
 « Ծօ կ'ըսէ, Էլիր ու ետիս հեծի »:  
 Հաղիւքիչ մը տեղ անանկով կ'երթան,  
 Խեղ մը մարդիկ ալ անդիէն փըրթան.  
 « Ն'ը բան, կանչեցին, սըւոնց նայեցէք,  
 Մարդիկ, խեղճ իշուկն քիչ մը ինայեցէք,  
 Խըղճմըտանք չըւնիք, հիմա կը սատկի,  
 Ետքն ի՞նչ կը ծախէք, — ոսկոր ու կաշի »:  
 « Ո՛Ֆ, ու՛Ֆ, կը կանչէ խոճա Նասրէտտին,  
 Չիյտեմ ինչ ընեմ որ ալ չըխօսին.  
 Եկուր ծօ, կ'ըսէ, նոր փորձ մ'ալ ընենք.  
 Երկուքս ալ իջնանք ու ոտքով քալենք »:  
 Վըրան քիչ կ'անցնի, մէկը կը տեսնէ,  
 « Օ՛, կ'ըսէ, ապրիլ, խելքն ալ ձերինն է.  
 Էշ ունիք ու դուք ոտքով կը քալէք.  
 Աղէկը կ'ուղէք, Էջն ալ շալկեցէք »:  
 « Ա՛լ, կ'ըսէ խոճան, բերաննիս բանանք,  
 Հա՛, պարոն, կ'ըսէ, ատանկ է ատանկ.  
 Ես ինչուան հիմա իրաւ էշ եղայ,  
 Որ ուրիշերուն խօսքին նայեցայ:  
 Թող ասկէց ետքը կ'ուզեն վար զարնեն,  
 Կ'ուզեն գովելով վեր բարձրացընեն.  
 Ես աղէկն ընեմ, ուզողը հաւանի.  
 Անխելք չը հաւանողն իրաւունք չըւնի »:



## ՄԵՂՈՒ, ՃՊՈՒՌՆ ԵՒ ՃՍՆՃ

Մեղու մը կանուխ ելած առւօտանց  
 Կ'երթար ժողկելով բերքն անուշ ծաղկանց .  
 Ճըպուռն ալ ու ճանճ՝ հոն հանգիպելով՝  
 Ըսկրսան քըննել մեղրը սուր խելքով .  
 Ճըպուռը կ'ըսէր . « Իրաւ Խ՛լ մեղու ,  
 Քու մեղրըդ կ'աժէ շատ զարմանալու .  
 Բայց քիթ պէտք է որ հոտուն դիմանայ ,  
 Վարդէն նանէէն գըլուխ կը դառնայ .  
 Թէ որ մէջը քեջ մը գըգու՛մ՝ մըտնար ,  
 Քիչ մ'ալ ըսպանախ՝ գին չէր ունենար » :  
 Ճանճն ալ վրայ բերաւ . « Ի՞նչ ըսէնք մոմուն .  
 Իրաւ որ վարպետ շինող է մեղուն .  
 Բայց ես ալ աղուոր մոմ՝ մը տեսեր եմ ,  
 Որ ճրագու կ'ըսէն , ի՛նչպէս բացատրեմ ,  
 Հոտ ու համ սեպէ թէ բուն մանանայ ,  
 Քուկդ այնպէս շինէ , տէս ի՛նչ կը դառնայ » :  
 Այս ու այսպիսի բարակ գառմունքով  
 Մեր երկու գիտունքն եկած քովէ քով՝  
 Մեղրին ու մոմին վրայ կը խօսէին .


Մեղուն կը նայէր լուռթեամբ իր բանին :  
 Թէ որ այս ճանճիս պէս են ու Ճըպուռն  
 Մեր գործոց դատողքն և սուր քննաբան ,  
 Հոգ չընենք , Թող տանք անոնց անտըրտում՝  
 Իրենց սիրական ճրագուն , ու գըգում :



## ՏՂԱՅ ՈՒ ՄԵՂՈՒ

Մէկ տըղէկ մի նոր ոտք ելած՝  
 Պարտիզին գուռը գըտաւ բաց ,  
 Ուրախուրթեամբ ցատքըտելով  
 Վաղէց խաղալ խոտով ծաղկով :  
 Հոն մէկ Մեղու մ'ալ կար պըզտիկ ,  
 Բայց ոսկեգոյն ու խատուտիկ ,  
 Թւէրն էին արծաթի պէս ,  
 Փայլուն գըլուխ պիլլու երես .  
 Միայն թէ սուր զէնք մ'ալ ունէր  
 Որ ետի գին լաւ ծածկեր էր :

Տըզորչալով բըզբըզալով  
 Անցաւ դարձաւ տըղուն չորս քով:  
 Ան փալփըլուն գոյնն որ տեսաւ  
 Տըղուն գըլխէն խելքը թըռուաւ.  
 Խոտի ծաղիկ ո՛վ կը նայի.  
 Մեղուին ետեն ընկած չորս դի՛  
 Քանի՛ անգամ՝ ձեռքը զարկաւ,  
 Բայց բըռնելու ճար մը չեղաւ:  
 Մեղուն նորէն տըզորչալով  
 Թըռուա հեռու ծաղիկներու քով.  
 Թաթիկը բաց միշտ ետևէն  
 Տըղան կ'երթար հևհևայէն.  
 Ինչուան Մեղուն ալ ձանձրացած՝  
 Վարդի մը ծոց ընկաւ յոգնած:  
 Տըղուն ուզածն ալ աս չէ՞ մի.  
 Կամաց կամաց մտա կը հասնի.  
 Մէկ կ'ըլլայ ձեռքը վերջընել  
 Վարդն ու Մեղուն մէկէն սըխմել:  
 Հոն՝ ալ Մեղուին ճարը հատած,  
 Անխելք տըղուն գէմ՝ բարկացած,  
 Ծածկած ասեղը կը հանէ  
 Ու ձեռքը լաւ մը կը ծակէ:  
 Փուճ տեղ վայ վայ կանչուըռտելով՝  
 Տըղան ցաւէն կ'իյնայ լալով:  
 Մըտիկըրէք անփորձ տըղաք  
 Որ չըձանչցած փափագներնուդ  
 Շատ հեղ ետեն ինկած կ'երթաք.  
 Գիտցիք գիտցիք որ սըրտերնուդ  
 Խայթոց ու թոյն կուտան ծածուկ  
 Անուշ կամքերն որ կ'ուղէք դուք:



### ԱՂՈՒԷՍ ՈՒ ՀՍԻ


Հաւ մը գիշերանց ձայն ձըգած կ'երգէր,  
 Աղուեսին բերնի ծրերը կը վազէր,  
 Ելաւ եկաւ մտա, յետ բարև տալու,  
 « Հրամէ, ըսաւ, վար խիբ տիրացու.  
 Մեր սուրբ Թորոսի տօնն է վաղուան օր,  
 Մեծ հըսկուսն ունինք, մեծ տօն, մեծ թափօր.  
 Ուրիշ լաւ ձայնեղ չունինք քեզի պէս,  
 Կ'աղաչենք հրամէ որ տօնը պատուես »:  
 Պատասխանեց Հաւն. « Ուրիշ բան մ'ալ կայ,  
 Քիչ մ'ալ ըսպասէ որ քեռիս ալ գայ,  
 Ան բան զիս վարպետ գիտէ շարական,  
 Զայնն ալ՝ սեպէ քեզ փող է գաբրելեան »:  
 Մէկ մ'ալ նայիս դեռ առաւօտ չեղած՝  
 Աղուեսին վրայ Շուն մը հասաւ կատղած.

Երբ վրդէն առած քաշէր կը տանէր,  
Աղուէն անօթի փորանց կը պոռչէր :  
« Ատ այրած ձայնովդ, Հաւն ըսաւ վերէն,  
Տօնէ քու Թորոսըդ, սիւ անօրէն » :  
Քանի՛ կեղծաւոր ասանի աղուէններ  
Իրենց լարած ին մէջ չեն բըռնուեր :

## ԸՆԿՈՒՋԻ ԾԱՌԸ

Ընկուղի ծառին համար կը պատմեն՝  
Թէ առաջուց շատ բարձր չէր գետնէն,  
Անանկ որ ամէն ուղողն ալ կըրնար  
Փըրցընէլ պրտուղն ու անցնիլ երթալ :  
Այս բանիս գըժարըն գալով ծառին՝  
Ըսկըսաւ գանգատ ընել Գիոսին .  
Խընդրեց որ հասակն ալ բարձրացընէ .  
Գիոս ալ ուղեց որ կամբը ընէ :  
Գեղացիք առտուն ելլէն տեսնեն որ՝  
Կարձուկ Ընկուղին բարձր հասակաւոր  
Մտառներու մէջ մեծցած ծառի պէս  
Ծայրն է հասուցեր երկինքը կարծես,  
Ու հըպարտացած գըլուխ շարժելով  
Տերէններն ալ է տըւեր գէպ 'ի հով :  
Բայց ուրախութիւնն երկայն չը բըռէց,  
Գեղացին իր հին արհեստը յիշէց,  
Ձեռք համեղու ճարն հատած տեսնելով  
Ըսկըսաւ Թափել քարով ու փայտով .

Եւ այնչափ վեր վար զարկաւ ու կոտրեց,  
Ու պրտուղ, տերև, ճիւղ գետին փրուեց :  
Խեղճ Ընկուղէնին խիստ ուշ իմացաւ՝  
Որ շատ բարձրանալն իրեն գէշ եղաւ :  
Չարերէն կ' ուղէն որ աղատ մընաս .  
Շատ բարձրանալու ետևէ չըլլաս :



ՄՈՒԿ ԵՒ ԿՈՎ

Կարգացողն մը տուն մեծցած  
Հին գըբերու կողեր կըրծած  
Չընչին Մըկնիկ մը կար հըպարտ .  
Որ երթալով օր մ' արտէ արտ,  
Կը տեսնէ կով մը ծանրաքայլ .  
« Ա՛ս է եղեր, կ' ըսէ, Ժուռ գալ .  
Ինչուան որ գու մէկ մը շարժիս՝  
Ճամբուդ կէսը կը տեսնես զիս .


Սորով սորով, կովէ բարեկամ,  
 Թէպէս պըզտիկ ես կ'երեւամ,  
 Բայց տես ինչպէս շուտով շուտով  
 կ'երթամ հոռ գամ ամէն ճամբով:  
 Մեծ ու թեմէն բան չէլէր, չէ,  
 Ճարպիկ եղիւր, ինծի նայէ »...  
 Դեռ խօսքին կէսը բերանն էր՝  
 Մէկ մ'ալ կատուն որ պահուըտէր  
 Ու կը դիտէր յարմար ատեն՝  
 Ֆատրեց վըրան, ջըցուց իրեն  
 Ի՞նչ աննորման են մէկմէկու  
 Չընչին Մըկան չափն ու կովու:  
 Դուք ալ պարծենկոտ իմաստակբ  
 Փորձով չափերնիդ կ' իմանաք:


### ՄԱՀՆ ՈՒ ՉԱՐԱԲԱՒՏ

Չարաբախտ մ'ամէն օր  
 կը կանչէր մահն իրեն որ հասնի,  
 Բսելով « Ի՞նչ աղուոր  
 կ'երևնաս աչքիս, մահ ջանկալի.  
 Ե՛կ ինծի, Էկ շուտով  
 Սա անդուծ բախտէս զիս ազատէ »:  
 Մահն իրաւ կարծելով  
 Որ իր երթն անոր մեծ շընորճք է,  
 Կու գայ գուռն ափ կ' առնէ  
 կը մըտնայ ներս, աչքին կ' երևնայ:  
 Նա վայ վայ կը կանչէ,

« Աս ի՞նչ է, վարեցէք սըւիկայ  
 Իմ աչքիս առջեկէն.  
 Ի՞նչ տըգեղ անուշի տեսք ունի.  
 Ոսկորնէրս գող կ'էլլեն.  
 Շեռու, մահ, գուռ իզմէ,  
 Ո՛վ մահ, գնա կորսըէ »:  
 Խօսքը գիտցող մարդ Մեկենաս  
 Չայս հեղ մ'ըսաւ.  
 Թող հաշմանդամ, ձեռքըս պակաս,  
 Ու ոտնացաւ  
 Ըլլամ խեղ, կաղ, բայց վերջապէս  
 Թող չի մեռնիմ,  
 Այն ինձ հերիք է, գոհ եմ ես »:  
 Շեռու քովէս  
 կորիւր գընա, մահ, ամէնքնին  
 կ'ըսեն նոյնպէս:

ԼԱՅՈՐԳԻՆ





### ԱՐՏՈՅՏ ԵՒ ԽԱՅՏԻՏ

Առւըտանց կանուխ բոյներնին թողած  
 Արտոյան ու խայտիտ մէկ ընկեր եղած,  
 Արևուն պայծառ ճառագայթից մէջ  
 Կ'ընէին զըւարթ հազար ելևէջ.  
 Չայներնին թողած կ'երգէին հանգարտ,  
 Ինչուան որ հասան մէկ գաշտ մը պարարտ:  
 Ափսոս խեղճերուն, հագլիւ թէ իջան՝  
 Արտորդին լարած որոգայթն ընկան,  
 Որ բըռնէց գըրաւ մէկմէկ զատ վանդակ,  
 Դիմացէ դիմաց կախեց պատին տակ:  
 Արտոյար կատրած ինչ ընէն չիլտեր,  
 Բրածն ալ բոլոր պարապը կ'ելլէր:  
 Թէպէտ խեղճ խայտիտն ալ շատ նեղացաւ,  
 Բայց ուրիշ ճարակ չըլլալն իմացաւ.  
 Բսկրսաւ ուտել, խմել ու երգել  
 Եւ վանդակին մէջ վեր վար ցատքըտէլ:  
 Արտուտին սիրտն այս բանըս չէր քաշեր.  
 « Ես ըզբեզ, ըսաւ, խենթ չէի կարծեր.

Ասանկ նեղութեան մէջ ի՞նչպէս կ'երգես,  
 Ի՞նչպէս չես ճաթիր աս անիծած տեղս ».  
 Ըսաւ, ու զարկաւ գլուխը վանդակին,  
 Մահը հեռու չէր, փրոռեցաւ գետին:  
 « Ափսոս քու խելքիդ, խայտիտը կանչեց,  
 Թէ որ առւըտանց երգածներնուս պէս  
 Հիմա ալ մէկտեղ ձայնըդ ձրգէիր,  
 Թէ համբերութեամբ հիմա կ'ապրէիր,  
 Եւ թէ աւելի լաւ Ժամանակուան  
 Յոյսըդ կըրնայիր պահել ինձ նման »:



### ԱՌՈՒԻ ԵՒ ՀՈՎԻԻ

Առուակը ձայն ձրգեր կուլար  
 Կը կըռկըռար, կը մըռմըռար,  
 Չայնը բըռնեց հովիտն ու ձոր,  
 Լացը հընչեց լեռ ու ծործոր:  
 Լքսեց Հովիւն, ու գըթալով  
 « Առուակ, ըսաւ, ինչմը լալով  
 Այսպէս ի՞ժիր կու լաս կ'ողբաս,  
 Կը կըռկըռաս, կը մըռմըռաս »:  
 « Ի՞նչպէս չըլամ, պատասխանեց  
 Առուն, ու խոր մը հառաչեց.

Երբոր աղտոտ քու ոչխրներն  
 Կը պըղծեն իմ պայծառ ջըրերն » :  
 Ա՛լ չեմ թողուր, Հովիւն ըսաւ .  
 Ու հօտն ուրիշ աղբիւր տարաւ :  
 Առուն նոյնպէս կու լար կ'ողբար,  
 Կը կըսկըռար, կը մըռմըռար :  
 « Առուակ՝ ըսէ ի՞նչ ի՞նչ ունիս,  
 Որ անգագար կը գանգըտիս » :  
 « Ա՛հ, ես թըռուտու եմ միշտ թըռուտու » :  
 Կ'ըսէր Առուն անմըխիթար,  
 Կը կըսկըռար, կը մըռմըռար .  
 « Ահաոն ջըրիս պաղ ու պայծառ՝  
 Որուն ոչխարք չեն մօտենար .  
 Ամէնքըն զիս թողեր գնացեր ,  
 Ու վրաս նայիլ ալ չեն ուզեր » :  
 Դարձեալ Հովիւը գըթալով  
 Բերաւ իր հօտն Առուակին քով,  
 Թողուց որ հոն եղերքն արծին  
 Բայց ջըրերուն բնաւ չըգըպչին :  
 Բայց Առուն միշտ կու լար կ'ողբար,  
 Կը կըսկըռար, կը մըռմըռար .  
 « Ըսէ, Առուակ, ըսէ հօգիս,  
 Ի՞նչ նեղութիւն, ի՞նչ ցաւ ունիս,  
 Որ միշտ նոյնպէս կու լաս, կ'ողբաս,  
 Կը կըսկըռաս, կը մըռմըռաս » :  
 Առուն նորէն հառաչելով,  
 « Ի՞նչպէս չի լամ, ըսաւ ցաւով,  
 Որ ոչխրներըդ կը մայեն ,  
 Շըներըդ չորս դիս կը հաջեն » :  
 Այն ատեն Հովիւն իմացաւ  
 Որ լալկանն ինքն իրեն է ցաւ .  
 Դեղ ընելու ճարակ չըկայ,

Թող անգագար լայ ու ողբայ,  
 Թող կըսկըռայ, թող մըռմըռայ :




### ԻՄԱՍՏՈՒՆ ԱՂՈՒԿՍ

Օր մը Ձին, Շուն, Եղն ու Իշուկ  
 Մէկ տեղ էկած կը խօսէին .  
 Նախ Շունն ըսաւ . « Երջանիկ գուք,  
 Որ չէք մատնուած անգուլթ բախտին .  
 Ա՛հ, գիտնայիք ի՞նչ կը քաշեմ .  
 Գիշերն արթուն պէտք է սպասեմ  
 Իմ տերերուս պահպանութեան ,  
 Յորեկն երթամ փակուիմ զընտան ,  
 Յանցաւորի պէս կապկըպուած .  
 Այսչափ չարեացս ի՞նչ կարծէք վարձ .

Քանի մը հատ չորցած ոսկոր,  
 Քիչ մ'ալ մըքրոտ հացի կոտոր )) :  
 « Ատիկայ բան չէ, Եղն ըսաւ,  
 Դըժբախտութիւնն ինձի ընկաւ,  
 Դու յողնութիւն ինչ է՝ չիշտես,  
 Աշխատութիւն՝ իմինքս տես,  
 Կանուխ ելլալ ու բոլոր օր  
 Կամ սայլ քաշել կամ խիտ արօր,  
 Աս ալ հերկք չէ, կըռնակդ ալ  
 Սուր խրթանի մը պէտք է տալ )) :  
 « Բայց դուն գոնէ ձրմեան հանդիստ  
 Ախոռին մէջ ծոյլ կը նըստիս,  
 Ըսաւ Չին. ես բերանըս սանձ  
 Ամառ ձրմեռ մարդ մը շալկած՝  
 Դաշտեր ձորեր պէտք է երթամ,  
 Պատերազմի մէջ ալ մըսնամ )) :  
 « Փառքով մեռնիրն ալ պարծանք է,  
 Ո՛ր բարեկամ, էջը կ'ըսէ.  
 Իմ նեղութիւնս ի՞նչպէս յայտնեմ.  
 Այս բաւական է որ ըսեմ.  
 Թէ մէկուն բախտն որ աւրբւի՝  
 Ալ բեռնակիր էջ կ'անուանուի )) :  
 Ասոնք գանդատ ըրած ատէն  
 Ծերուկ Աղուէս մ'անցաւ մօտէն.  
 « Վարպէտ Աղուէս, ըսին, եկուր  
 Սա թըռուառացս ճար մը ցըցուր )) :  
 « Թէ որ կ'ուզէք, ըսաւ Աղուէսն  
 Որ օգտակար խրատ մը տամ՝ ձեզ,  
 Բախտին ամէնքդ ալ գոհ եղիք,  
 Որ ալ գէշին չըհանդիպիք )) :  
 Եստ տարիներ աշխարհք տեսայ,

Ամէն տեղ այս գանգառըս կայ.  
 Մի յուսաք, փուճ տեղ մի խաբուիք,  
 Ոչ ոք կ'ըլլայ հոս երջանիկ:




ՕՁ ՈՒ ԽԱՐՏՈՅ

Ժամագործին մօտ գըրացի Օձ մը կար,  
 Ուսկից որ խեղճ մարդուն վախնալը կու գար.  
 Օր մը խանութ կը մըտնէ բան գողնալու,  
 Բայց հոն ուրիշ բան չըլլալով ուտելու՝  
 Պողպատ Խարտոց մը խաճնելու կը սկըսի:  
 Դարձաւ ասի առանց բընաւ մէկ կըրքի՝  
 « Ողորմելի ըսաւ, միտքդ ի՞նչ էս գըրեր.  
 Դիտէս, քեզմէ շատ ուժովին ես գըպեր,  
 Խենդուկ Օձիկ, խեղքդ սիրեմ,  
 Դու ըսալկի մը չորսին մէկն ալ մարմնես  
 Դեռ չըկըրծած՝ քու ահաւաներդ կը կտորես.  
 Ժամանակէն, գիտնաս, միայն կը վախեմ )) :  
 Այս խրատ ըլլայ ձեզ, անպիտան ոգիներ,  
 Որ կը նայիք միայն խաճնել զուրիշներ.

Սակայն ձեր ջանքը փուռ՝ կելլան,  
 Ի՞նչ կը կարծէք, ձեր սկուաներն ի՞նչ կըրնան  
 Սոյնչափ աղուոր գործոց վըրան.  
 Գիտնաք որ ձեր սկուաներուն  
 Դէմ ագամանդ պատ են անոնք հաստատուն:


ԼԱՅՈՒՆԻՆ



ԱՆԻՐԱԻ ԴԱՏԱԻՐ

Կաշառակուրծ դատաւորի մը առջև  
 Իրաւունքէն զօրաւոր է մեծ պարգև:  
 Աղքատիկ՝ մ'երկար հարուստէն նեղուած,  
 Կ'ուզէր դատ վարեալ, իրաւունքն էր բաց:

Կը գիմէ շիտակ յատեան դատողին,  
 Կ'աղաչէ լըսել իրաւանց ձայնին.  
 « Ա՛հ, տէր իմ, կըսէ, Աստուծոյ համար  
 Գըլթա աղքատիս, դատս ըրէ արդար »:  
 Ձեռքն ըզգէստին տակ կար շիշ մ'աղնիւ ձէթ,  
 Որ իւր հայցուածքին անով լըսէ գէթ.  
 Վասըն զի գիտէր խեղճուէն այն աղքատ,  
 Որ առանց անոր յաջող չէլլեր դատ.  
 Այս յուսով հանեց իր ծածկած ընծան,  
 « Ընկալ, կ'ըսէ, տէր, թէ և ոչինչ բան »:  
 Իշխանը կ'աւանու. « Բարեկամ, կ'ըսէ,  
 Գու բանդ յաջող է, սիրող ամուր բըռնէ.  
 Գիտնաս որ այսօր խընդիրքդ կ'ըլլայ »:  
 Խեղճը սիրտ առած գըռնէն դուրս կ'ըլլայ:  
 Մէկ մ'ալ կը սեսնես ուրիշ մէկ գըռնէ՝  
 Իր դատախազն ալ պալատ կը մըտնէ,  
 Լաւ գիբուէի Խողիկ մը ծոցը գըրկած՝  
 Մեծ յուսով կ'ելլէ իշխանին գիմաց,  
 « Թէ որ դատաստանն իմ կողմս կըտրես,  
 Աղով համեմով զայս Խողն ալ կ'ուտես »:  
 « Այդ ալ ինծի թող, կ'ըսէ դատաւորն,  
 Իրաւունքն է քուկդ, ո՞վ չըգիտէր որ »:  
 Վըճիւնն որ հասաւ աղքատին պկանջ,  
 Խեղճն ողբով վազեց իշխանին առաջ.  
 « Ա՛հ, տէր իմ, կանչեց, հաւատմ' լրսածիս.  
 Ես գիացած մարդդ եմ, ի՞նչպէս մոռցար զիս »:  
 « Մարդ, ես ի՞նչ գիտնամ, դուն երթալուդ պէս  
 Զօրաւոր Խող մը մըտաւ ինչուան ներս,  
 Զարկաւ խեղճ շիշիդ ու կոտրեց յանկարծ,  
 Ես ալ խեղքս անոր՝ զբեղ մոռցայ գընաց »:



**ԺԱՆՏԱՄԱՀԷՆ ԲՈՒՆՈՒԱԾ ԿԵՆԴԱՆԻՏՆԵՐ**

Հարուած մ'ուսկից աշխարհք ամէն կը դողայ,  
Յաւ՛ զոր ցատումն երկնից թափեց մեր վըրայ,  
Երկրիս ըրած չարքնները պատժելով,  
Ժանախան ըսեմ՝ յայտնի իրեն անունով,  
Որ մեկ օրը կըրնայ գըժոխք լեցընել,  
Անասնոց գէմ պատերազմի էր ելեր:  
Ամէնք չէին մեռներ, ամէնքն այլ տըրկար՝  
Ձինքն հոգացող մէկն ալ չըրկար,  
Որ մեռնէլէն խալըսելու ճար փընտուէր:  
Էն համով կերն ալ ասործիին չէր շարժեր:

Ոչ Գայըն ոչ Աղուէս ալ աչք չունէին  
Դիտելու անուշ ու սուրբ աւարնին.  
Տատրակ տատրակէ հեռու կը փախէր.  
Ո՞ւր ուրախուծիւնն էրեկը պակսի սէր:  
Ժողովք կանչեց Առիւծն ըսաւ. « Սիրելիք,  
Կարծեմ՝ պատիժ աւ մեր մեղքին որ երկինք  
Այսչափ չարք թողուց գալու վըրանիս,  
Թող ամէնէն յանցաւորը մէջերնիս  
Երկնից ցամառն ինքնանըւէր զո՛հ ըլլայ.  
Գուցէ եղբարցն առողջուծիւնը գըտնայ:  
Հին պատմուծիւնը կ'աւանդէ թէ շատեր  
Սասնի ատեն իրենք զիրենք են զոհէր.  
Նայինք ուրեմն, այլ չըլլայ թէ մեզ խաբէնք,  
Խիղճերնիս ինչ ջուրի վըրայ կը գըտնենք:  
Ինծի գալով՝ խիստ շատ հեղու ոչխարներ  
Ողջ ողջ պատուեր լափեր անկուշտ եմ կերեր.  
Մեղք, անմեղներն ինձ ինչ վընաս են տըւեր:  
Երբեմն անոնց հետ ալ սանկ փորս եմ նետեր  
Հովիւներ:

Բանն ասանկ է. զո՛հ պէտք է նէ՛ կեցեր եմ.  
Բայց ամէնքն ալ խոստովանին նախ՝ կարծեմ,  
Որպէս զի ճիշդ արդարուծիւն կատարուի,  
Է՛ն մեղաւորը մէջերնէս կորսուի »:  
« Տէր իմ՛, ըսաւ Աղուէսն, ո՞վ լաւ թագաւոր,  
Շատ փափուկ է քու խըղճըտանքդ իրաւ որ.  
Ի՞նչ, մեկ քանի անմար ոչխար ուտելով  
Մեղք մի ըրիր. չէ՛, մանաւանդ  
Պատիւ անոնց՝ փորիդ մէջը պահելով:  
Հովիւներն ըսես նէ՛ աւելի  
Անոնք են պատժելու արժանի.  
Անոնք են անըզամ՝ այն ցեղէն,

Որ զիրենք մեզի տէր կը կարծեն » :

Աս որ ըսաւ Աղուէան, ամէնք ծափ զարկին .  
Անկէց ետև ոչ ոք բընաւ սիրտ չըրին  
Վագրին, Արջուն ու գազանաց ահարկու  
Պարտապանաց մեղքերը խոր քննելու .  
Այն կատաղի կըռուողներէն ինչուան Շուն  
Մէյմէկ պըզտի սուրբ կը կարծես ըսածնուն :  
Կարգը Իշուն գալով մէջ տեղն երբ եկաւ ,

« Միտքս կու գայ որ , ըսաւ ,

Օր մը զիմացս արօտ մ'ելաւ բերնիս մօտ .  
Քաղցն էր ըսեմ , առիթն յարմար , թէ լաւ խոտ ,  
Քիչ մ'ալ կարծեմ իս սատանան փորձեց հոտ ,  
Չըգիմացայ ,

Լանկէկ լեզուս պըտըցուցի որչափ կըրցայ .  
Խըլէցի խոտն . ինչ սուտ ըսեմ , մեղայ մեղայ » :  
Խօսքը բերանն էր դեռ , ամէնքը պոռացին միաբան .

« Քեզի պէս այ անըզամ » :

Ճարտարխօս Գայլ մը ճառեց ցըցուց հոն  
Թէ անիծած էջն էր արժան զոհուելուն ,  
Այն վատ անարգ չարեացապարս կենդանին :

Պըզտըտիկ մեղք մը սեպուեցաւ ահագին .

Կահնոցի մեղք մը սեպուեցաւ ահագին .

« Ինչ ըսել է ուրիշին խոտը ուտել .


Մահը միայն բաւական է , պոռացին ,

Իր ատ եղեւնը ջընջել » :

Ու գործով ալ կատարեցին ըսածնին :

Չօրաւոր կամ տըկար ըլլալուդ համեմատ՝  
Դատաւորք քեզ կ'ընեն պարտաւոր կամ ան  
(պարս :

ԿՅՖՈՆԴԵՆ



ԾԻԾԵՌՆԻԿ ԵՒ ԹՈՉՆԻԿԲ


Ծիծեռնիկն երկար ճամբայ ընելով  
Շատ բան էր սովեր .  
Ով որ կը տեսնէ շատ բան գիտելով  
Ըզդոյշ է եւել .  
Պըզտի փոթորիկ մ'ալ նա ինքն հեռուանց  
Կանուխ կ'իմանար ,  
Ծայրը չըփըրթած՝ շուտով նաւաստեաց  
Չայն խնց կուտար :  
Նէղ մը կանեփին ցանուելու ատեն  
Տեսաւ երկրագործ մ'որ առեր հունտէն .  
Շատ մը ախօսներ  
Սնով կը ծեփէր :  
Ըսաւ թըռչնեկաց . « Աս չի հաւնեցայ .  
Ձեզ կը մեղքընամ . ես վըտանդն երբ գայ ,  
Կըրնամ տեղ մ'հեռու  
Ծակ մը քաշուելու :  
Կը տեսնէք դուք սա ձեռքն որ անդագար  
Կ'ելէ ու կ'իջնէ օդուն մէջ վեր վար .  
Օր մը կայ գալու ,  
Շատ ալ չէ հեռու ,

Որ ցանածն ըրայ ձեզ աղիտաբեր,  
 Բուսնեղով անկէց որսի գործիներ,  
 Բրաներու Թակարդ  
 Վարմ և որոգայթ.  
 Զորն ըսեմ՝ չիւսուած  
 Հաղար մէկ կազմած,  
 Որ ձեզ առենին  
 Մահ, բանտ ծընանին.  
 Յանցեր ծակուծակ,  
 Պըզաբարիկ վանդակ.  
 Ինձ ըրէք մըտիկ,  
 Կերէք զայս հատիկ »:  
 Անոնք ծաղրեցին  
 Զինքն, էլան գնացին  
 Դաշտաց մէջ աղատ  
 Ուր կերն էր առատ:  
 Կանըջաւ կանեփն, ըսաւ Միծեռնիկն,  
 « Եւէք խըլեցէք շուտ մէկիկ մէկիկ  
 Բուսած ցողուններն անիծած հունտիդ,  
 Թէ չէ՛ ըստոյդ է գիտնաք, կորուսանիդ »:  
 « Շատըրո՞ւց գուն ալ չարեաց մարգարէ,  
 Պատասխան կ'առնէ,  
 Աս ինչ գեղեցիկ գործ մեզ կը դընես,  
 Ամէն մէկերնիս հաղար ալ ընես.  
 Մաքրել չենք կըրնար բոլոր ատ արտեր,  
 Նայէ Թէ կանեփն ինչպէս է աճեր »:  
 « Բայց շատ գէշ կ'ընէք, ըսաւ Միծեռնիկ,  
 Այն ժանտ հատիկներն ահա կը հասնին.  
 Եւ որովհետև խօսքերուս իմին  
 Դուք մինչև հիմա ահանջ չըր ըրէք,  
 Գէթ արտերն երբոր ծածկըւած տեսնաք

Յորեննուն հողէն աղատած մըշակք,  
 Որ կ'էլէն Թըռչնոց հետ կըռուբտելու,  
 Երբ վանդակն ու ցանց  
 Որոգայթ լարուած  
 Խեղճ՝ Թըռչնիկներու,  
 Աս դիս ու անդին  
 Ալ մի Թըռչաբեր.  
 Կեցէք ձեր բունին  
 Մէջը հանգարտիկ.

Կամ կըռընկան պէս, Կաքաւ ու Բագին,  
 Աշխարհքէ աշխարհք փոխեցէք երկին,  
 Այլ գիտեմ դուք չէք մեզի պէս ուժով՝  
 Թըռչիլ ու անցնիլ անապասն ու ծով,  
 Եւ ոչ իսկ երթալ աշխարհք մը օտար.  
 Ձեզի ապահով մէկ հատիկ է ձար  
 Պատի մը ծակի մէջ մըտնալ կենալ »:  
 Թըռչունք ձանձրացած ալ անոր լեզուէն,  
 Խառնաձայն կարկաչ հոն կը վերցընեն,  
 Ինչպէս Տրոյացիք երբ Կասանդրայի  
 Բերանը բացուեր որ իրենց խօսի:  
 Ինչպէս որ անոնց՝ նոյնն է դաւ ասոնց.  
 Գերի ըրնուեցան շատերը Թըռչնոց:  
 Ինչ որ մեր ըզձիցն յարմար կ'երևնան՝  
 Կընդունինք միայն,  
 Զարեաց չենք հաւատար՝ մինչև որ չըգան:

ԼԱՅՈՆԳԻՆՆ



### ԳՍՈՆ ՈՒ ԳԱՅԼ

Զօրագունին միշտ իրաւունքն է յաղթող  
Ո՛վ որ չաւտար՝ հոս աեանայ թող:

Գառնուկ մը կեցեր

Յըստակ առուակէն ծարաւը կ'անցներ.

Գայլ մը ծով բերնով

Կու գայ հոն յանկարծ

Քայցէն ըստիպուած

Իսխա մը փընտուելով:

Կատղելով խկոյն,

Կը կանչէ Գառին.

« Ի՞նչ յանդըգնութիւն

Որ կեցեր ատ դին

Իմին խըմեղու ջուրըս պըղտորես.

Ատ յանդըգնութեան պատիժըդ կ'առնես »:

« Տէր իմ՝ վէ՛հափառ,

Գառնուկը կ'ըսէ, ինձ մի բարկանար.

Այլ մէկմը նայէ

Չուր որուն կողմէն գէպ սուր կը վազէ.

Ես քըսան քայլով

Կը խըմեմ՝ հեռու հոս քեզմէ վարով.

Եւ ի՞նչպէս կ'ուզես

Որ քու խըմելքդ աղտոտեմ՝ հոսկէց »:

« Քեզ քաշէ լեղուդ,

Դու կը պըղտորես, կանչէց Գայլն անգութ:

Աս ալ գիտեմ՝ ես՝

Որ անցած տարի իս անիծեր էս »:

Ի՞նչպէս կարելի

Այդ՝ ըսաւ Գառնուկն, երբ ծընած չէի.

Դեռ կաթ կ'ուտեմ էս »:

« Եղբայրդ ուրեմն էր, թէ որ դու ան չես »:

« Չունիմ էս եղբայր »:

« Մէկն ապա ցեղէդ պէտք է որ ըլլար.

Չի դուք ամէնքդ ալ

Ինձ թըշնամի էք՝ հովիւ, Շուն, Ոչխար:

Ես ասանկ գիտեմ՝

Եւ հիմա պիտոր իմ վըրէժս առնեմ »:


Գայլն այսպէս վըճռեց,

Ու իսածաւ Գառնուկն անտաւը խոթեց.

Հոն լափեց զանի

Առանց ա՛լ ուրիշ հարցփորձ ատեանի:

ԼԱՅՈՆԻԿԵՆ



ԳՍՅԼ ԵՒ ՇՈՒՆ

Գայլ մը կըտրած ոսկր ու կաշի,  
Սընչափ աղէկ կըտրի՞՞ Շըներն,  
Իրենց պաշտօնն էին ըրեր,

Կը պատահի  
Ճամբէն ելած  
Գամփուի մ' յանկարծ,

Կըտրի՞՞, աղուոր, գիրուկ, կայտառ,  
Պարոն Գայլին բերնին պատառ:  
Կ'ուզէր բռնել զայն պատրուտել,  
Բայց կըռիւ մեծ պիտի բացուէր.

Շունն ալ մեծղի՛ կըրնար աղէկ ծեծկըւելու.  
Ուստի ընտրեց անուշ խոնարհ քոյիւ երթալու:

Խօսքի մըտաւ ու կը գովէր,  
Չարմանալով շան տեսքը գէր:  
« Կուզէք գուք ալ, տէր իմ, աղուոր,  
Գամփուը մէկէն ըսաւ անոր,  
Ինձ պէս կայտառ ըլլալ գիրուկ,  
Սա անտառներն հարկ է թողուք,  
Ուր ձեզ նրման մեծնալ կ'ըլլայ,  
Ճըռգած կըծկուկ, չորցած մումիայ.  
Հարկաւ քաղցէն կը կորսըւի,  
Ի՞նչ ապահով ապրուստ մ'ունի.  
Ձըրի և ոչ պատառ մ'համով.  
Սըլ զոր կ'առնու սըրի ծայրով:  
Եկէք իմ հետս ու կը տեսնաք  
Ի՞նչ երջանիկ բախտ կ'ունենաք »:  
« Աղէկ, կ'ըսէ Գայլը, բայց իմ ընելիքս ի՞նչ է »:  
« Գրեթէ ոչինչ,

Գամփուը կուտայ պատասխան,  
Յուսկ ձեռքն եկող մուրացիկները վըռնտել,  
Քըսվըռտելով ընտանեաց հետ քըծնիւ քալել,  
Տիրոջ ըլլալ սիրական.  
Ասով պատրաստ է միշտ առատ ձեր խորտիկն  
Աւելցուքներ շատ տեսակ  
Հաւուց, Թըռչնոց ոսկրոտիք,  
Թող հազար մէկ շոյշոյանք »:  
Գայլն երջանիկ բախտն որ մըտքէն կը տեսնէր՝  
Սիրան ելլելով աչքերն արցունք կը լեցուէր.  
Մէյ մ'ալ յանկարծ Շան վիղն որ լերկ կը տեսնայ,  
Կը հարցընէ՛ ան ինչ ըլլայ.  
« Է՛հ, բան մը չէ ».  
« Ի՞նչ բան մը չէ ».  
« Ոչինչ բան մը ».

« Ըսէ մէյմը ».

« Առ նըշան մ'ըլլայ գուցէ  
Վըզնոցիս, որ կը կապուիմ »:

« Կը կապուիմ, Գայլը կ'ըսէ,

Չէս վազեր գու ինչպէս կ'ուզես ամէն դին »:

« Միշտ չեմ վազեր: բայց ինչ կայ ».

« Շատ մեծ բան կայ, այնպէս որ՝

Քու խորտիկներդ ալ ըողոր

Բընաւ երբեք չեմ ուզեր.

Թէ աշխարհքիս գանձն ըլլայ

Առ գընոյն ես չեմ առներ »:

Գայլն աս կ'ըսէ կը կըծկէ,

Եւ փախչելու դէռ հետ է:

ԼԱՅՈՆՆԻՆ

### ՓՈՐ ԵՒ ԱՆԴԱՄՓ

« Առ քանի՛ մէկ ջանանք յոգնինք,  
Հազար կերպով մենք աշխատինք,  
Որ գու միայն, դու անկուշտ Փոր,  
Կըլլես տանիս քու ծոցըդ խոր  
Մեր պատրաստած կերակուրներն ».

Այսպէս ըսին օր մ'Սնդամներն.  
Չեռք, ոտք, բերան, աչք կ'ըսէին.  
« Ամէնքս եղեր եմք իւր գերին,  
Իսկ ինքը ծոյլ ծոյլ կը կենայ,  
Մեզի և ոչ մաս մը կուտայ ».


Ասկէ վերը ալ չեմք աշխատիր,  
Դուն քու գըլխոյդ ճարը գըտիր »:

Աս ըսելով մէկ բերան  
Բանէ գործ է ետ կեցան.

Փորուն խիտ ծով բըռնել տըւին,  
Բայց ցաւն ընկաւ իրենց վրանին,  
Բոլոր մարմինը թոռմեցաւ,  
Ոչ ձեռք շարժիլ չ'ոչ ոտք կըրցաւ,  
Երեսներուն գոյնը նետեց,  
Աչքերուն լոյսը կաթկըթեց:

Ան ատեն լաւ մը հասկըցան  
Թէ որչափ փորն էր պիտուան,  
Որ սնունդն իրեն նախ քաշելով  
Վերջն ամենուն ծածուկ ճամբով  
Կը դարձընէ կու տայ եղեր,  
Չէ թէ անգործ ու ծոյլ նըստեր:

Դուք ալ անգամք էք ժողովուրդք,  
Եւ ըստամոքս են տէրութիւնք:





### ԱՂՈՒԻՍ ՈՒ ԱՅԾ

Պարոն Աղուէսն և Այծ աղբար  
 Մէկտեղ էլան 'ի ճանապարհ  
 Աղուէսին ինչ վարպետորդի  
 Ըլալն՝ աշխարհք լաւ գիտէ .  
 Իսկ մէկալին ինչ ըզդդի  
 Տէր ըլալն ո՞վ չըզգիտէ :  
 Ճամբան երկար քալելն  
 Տանջըւէին ծարաւէն ,  
 Երբոր ջրհոր մը հասան՝  
 Առանց չորս գին նայելու՝  
 Մէկէն 'ի մէկ մէջ մըտան

Սնուշ անուշ խումբու :  
 Մէկ մ'որ աղէկ կըշտացան՝  
 Նոր սիրա, նոր ուժ ըստացան ,  
 Կարծես երկու օր ու գիշեր  
 Թէ ճամբանին գեռ երկարէր ,  
 Ասոնք ջուրին նոր ուժով  
 Պիտ'երթային ապահով :  
 Բայց դու եկ տես ինչ արգելք  
 Կը խափանէ իրենց էլք .  
 Խոր 'ի գուրն են ջրհորին՝  
 Եսա վեր մընայ ճամբանին :  
 Դարձաւ Աղուէսըն գեպ 'ի Այծ ,  
 Որ բանը գեռ չէր հասկըցած ,  
 « Իմ բարեկամս, ըստե, ինչպէս  
 Պիտի երեսնք այս ջրհորէս ,  
 Միայն խմելով չի լըմըննար ,  
 Պէտք է տեսնել մեր ճամբուն ճար » :  
 Եւ քիչ մը լաւս կենալով ,  
 Որպէս զի լաւ մ'Այծը խաբէ ,  
 Վըրայ բերաւ խընտալով ,  
 Իբրև թէ նոր կերպ գրտեր է .  
 « Միտքս աղէկ չընալք մ'եկաւ ,  
 Եթէ մըտիկ ինձ որ ընես՝  
 Բաներնիս խիստ յաջողի լաւ ,  
 Եուսով կ'եղնեք մենք ջրհորէս :  
 Սա առջևի ոտքերդ վերցուր ,  
 Ու գեպ 'ի պատը կըռթընցուր .  
 Գըլուխըդ քիչ մ'առջև ծուէ ,  
 Իսկ կոտորներդ ալ վեր աընկէ :  
 Ես կըռնըկեգ ճանկըռթելով  
 Կոտորներուդ վըրայ կ'եղնեմ ,

Ու հոնկէ մէկ վեր ցատքէլով,  
Մէկ մ'որ ինք զինքըս գուրս նետեմ,  
Ալ անկէ վերջ կ'ըլլայ քու բանդ սպահով,  
Վեր քաշեմ զքեզ, որ և իցէ նոր կերպով »:

Բայց եթէ ինչպէս,  
Չայն չըսաւ Աղուէս:

« Ահա մօրուքըս քեզ վրկայ,  
Այծը պոռաց արմըննալով,  
Բուն խեղքին գանձն է քուկին քով,  
Ճարտարու-թեանըդ չափ չըկայ:  
Քեզի շտակ խօսք մը գրուցեմ:  
Ճըմարտու-թիւնն ինչո՞ւ ծածկեմ.

Թէ քեզի հետ չըլլայի  
Անշուշտ ես հոս մընայի »:


Ինչ և իցէ շատ չըբընէց  
Աղուէսն հորէն զինք գուրս նետեց:  
Այլ տես թէ ինչ անգու-թ սրբաով,  
Մահու բերան զԱյծը թողլով,  
Կրծու կրծու խօսքեր զրուցեց,  
Ու իր ճամբան առաւ քալեց.

« Երկինքն, ըսաւ, թէ քեզի՝  
Փոխան բորգեղ կըլլակի  
Կրտոր մը խեղք սուած ըլլար,  
Մէկէն չէիր հոտ իջնար.

Յուսանք ասով խեղք կը սովրիս,  
Միայն թէ ողջ հորէն պըրծիս »:  
Առակս ըլլայ օղ աղին՝ շիր,  
Չըրած՝ ըզվերջ մտածէ գործիդ:

ԼԱՅՈՒՆՆԵՆ

## ԱՆՏԱՌ ՈՒ ԿՐԱԿ



Բարեկամիդ սիրած նայէ,  
Չըլլայ թէ շահ վընտուես իրմէ.

Ահա քեզ այս առակ  
Ըլլայ լաւ օրինակ.  
Եւ թէ անոր չըհաւնիս  
Օրինակովը խրատուես.


Անտառին քով կրակըն մըխար,  
Ոչ ոք իրեն նոր փայտ կուտար.  
Քանի կերթար կը մարմըրեր,  
Գրեթէ արդէն մոխիր կապեր:

Յանկարծ նոր խեղք մըտածեց,  
Բախտն ալ, իրաւ, յաջողեց:

« Եղբայր, ըսաւ Անտառին,  
Որ հոն գըտնուեր իր ձախ գին,  
Ինչ վիճակի ես հասեր,  
Ո՞ւր են այն քու տերևներ »:  
Անտառն անփորձ գըտնուեցաւ,  
Եւ սիրտն ելած խօսեցաւ.  
« Սա հովերուն, աս ցըրտուն,  
Որ վայ բերին իմ գըլխուն,

Ալ լ'նչ ինձի հարցընես,  
 Զմեռուան հարցու թէ կ'ուզես:  
 Բոլոր գարունն և ամառ,  
 Աշխատելով անդադար,  
 Հաղիւ չորս դին դարդարեմ,  
 Որ սուտ աշխարհք վայելեմ,  
 Յուրս պախըրցին մէկ մ'որ գայ՝  
 Բոլոր տերևս վար կու տայ.  
 Ա՛լ անկէ վերջ ինձ համար՝  
 Արևուն լըյան է խաւար »:  
 Զարսիրտ կըրակն ոգի առաւ,  
 Անուշ անուշ նորէն ըսաւ.  
 « Սիրուն եղբայր, մի վախնար,  
 Քու ցաւերուդ ալ կայ ճար.  
 Զեռքէս եկածն ես կ'ընեմ,  
 Որ քեզ ցըրտէն պաշտպանեմ »:  
 Աչքը գոցեց, բերան բացաւ,  
 Իրան ու սուտը դուրս արաւ,  
 Մէկ մը ինքզինքն Աստուած կ'ընէր,  
 Մէկ մ'արևունն հաւասարցընէր.  
 « Պարծիլ, կ'ըսէր, չեմ սիրէր,  
 Եւ ոչ եղածը՝ ծածկէր.  
 Հին Պարսիկներ խէպ ունէին,  
 Ըզմեզ փուճ աեզ չըպաշտեցին:  
 Հիմա նորէն բուսոց համար,  
 Մենք արևէն վար չենք մընար.  
 Զըմեռը թող սաստկանայ,  
 Թող ամէն բան սառ դառնայ,  
 Կըրակն որ քով մօտենայ՝  
 Սառը շուտով ջուր կ'ըլլայ:  
 Ամէն տեղ կան ջերմանոցներ,

Որ հասցընեն մեծ մեծ բոյսեր,  
 Ուր ոչ տերեւքըն կը թափին,  
 Եւ ոչ սրտուղքըն սպակախն.  
 Ասոնց պատճառը թէ փընտաես,  
 Մէկէն՝ կըրակն է, կը լըսես:  
 Դու ինձ կըտոր մը տեղ տուր,  
 Քիչիկ մըն ալ կերակուր.  
 Մնկէ վերջ բան մի հոգար,  
 Յուրտէն քեզի զեն չի գար »:  
 Անմիա Անտառն այս որ լըսեց՝  
 Զըմեռուան վախը փարատեց:  
 « Իրաւ, ըսաւ, բարեկամ,  
 Ամէն ուզածդ կու տամ.  
 Դուն լոկ տերևըս պահէ,  
 Բոլոր Անտառը քուկզ է »:  
 ԱժԼ քիչ անցաւ շատ զըղջաց.  
 Բայց բան բանէն էր անցած:  
 Կրակըն բնութեամբ հանդարտ չէ,  
 Զամէնքն երեւ կը սիրէ.  
 Անտառէն ներս մըտնելուն պէս  
 Էրեց մըրկեց չոր խոտն ու սեղ.  
 Անկէց ետև շատ չի քըշեց  
 Բոցը ծառոց գագաթն հանեց:  
 Բոլոր Անտառը կրակ դարձաւ,  
 Մխով երկինքը լեցուեցաւ.  
 Մեծ կաղնիներ, ծեր կընձնիք,  
 Եւ երկիրս պէս հին մայրեք,  
 Որոնց սըփուած զով շուքին տակ,  
 Հանգչէր ճամբորդ յօր հասարակ,  
 Երկու երեք ժամուան մէջ  
 Դարձան եղան մոխիր շեղջ:



### ՆԱՊԱՍՏԱԿԻՆ ԱԿՈՆՋՆԵՐՆ

Եղջիւրաւոր կենդանեացմէ օր մը մին՝  
 Չեմ գիտեր ինչ գիրքով հարուած մը սաստիկ,  
 Իր անըզգոյշ շարժմամբ տըլաւ Առիւծին:  
 Լի բարկուծեամբ հանեց Առիւծըն հրաման՝  
 Գլուխնին եղջիւր կըրող ամէն կենդանիք  
 Տէրուծենէն արտորելու անապայման:  
 Նոխազք ու խոյք, Եղներ, կովեր ու արջառք  
 (ամէն գաղթեցան,  
 Ազգ Այծեմանց և Եղջերուաց թողին իրենց կը.  
 Ամէնն իր գըլխին (լիման.  
 Ճարը փրնտուեցին,  
 Չըլլայ Առիւծին  
 Բարկուծեան զոհուին):

Ծեր Նասաստակ մը տեսնելով ահանջներուն  
 (չուքն երկայն,  
 Վախցաւ՝ չըլլայ պաշտօնէի մը մատնուրէ քը-  
 Որ իր երկու ահնջներ (տուծեան,  
 Շըփոթէ զոյգ մ'ընդ եղջեր:  
 « Բարով մընաս, գրացի Ծըզրիտ, ըսաւ, կ'եր-  
 (Թամ էս հոսկից.  
 Իմ ահնջներս ալ պէտք է որ եղջիւրներու  
 (կարգ դասուին  
 Բայց թէ որ կարճ ալ ըլլային՝ զոյգ Չայլեմին  
 (ահնջից,  
 Հաւատ, գրացիդ, որ գեռ ինծի դարձեալ մեծ  
 (վախ կու տային »):

« Եղջիւր մի, ի՞նչ կ'ըսես,  
 Ծըզրիտն ըսաւ խնտաւով,  
 Ձիս ապօրշ կը կարծես.  
 Միթէ Աստուած իր ձեռքով  
 Այդ քու ահանջներ  
 Երկայն չէ՞ շիներ »:  
 « Բայց հոս կըրնան զասոնք եղջիւր դարձընել,  
 Ըսաւ վախկոտ կենդանին,  
 Նաև եղջիւր Միեղջերուի ցուցնել,  
 Հաւատ, Ծըզրիտ, իմ խօսքին.  
 Բողբոս ամէն — Այն ատեն,  
 Թէ այն օրուան — Ես մընամ,  
 Օդ կը ցըրուին — Լիովին.  
 Մէշտեղ բերուած բեր դազար  
 Խօսք, իրաւունք ու պատճառ,  
 Բոլոր մէկտեղ 'ի մի կապոց  
 Կը զըրկըւին յիմարանոց »:  
 ԱՍՅՈՆԳԻՆ



### ԱՌԻԻՐ ՍԳԱՒՈՐ ԵՒ ԵՂՋԵՐՈՒ

Առիւծին կինն երբ մեռաւ,  
 Աշխարհք ամէն ընթացաւ,  
 Կատարելու իւրաքանչիւրն իր կերպով՝  
 Յաւակցութեան պարտքը քանի մը խօսքով:  
 Առիւծն ամէն կողմ հանեց ձայն՝  
 Թէ այս ինչ տեղ, այս ինչ վայրկեան,  
 Պիտի կատարուի մեռելոյն թաղման  
 Վերջին սրգաւոր հանգէս պաշտաման:  
 Նոյն օրն ամէն մէկն ահամայ թէ կամայ,  
 Վախով գուցէ մի Առիւծին ետքէն վրիժուն  
 (լո՛ւ ըլլայ,

Ժողովեցան խառնիճազան՝ բազմութիւն,  
 Թագաւորին արքունական 'ի մեծ տուն,  
 Ընդարձակ տուն որ կ'ըսեմ՝  
 Որչ մ'իմացիր քարաշէն,  
 Ուր Առիւծին հետ միաբան  
 Մէր պարոնայքն լալական,  
 Մազերնին փետելով,  
 Ամէն մէկն իր ձայնով,  
 Յորեկն 'ի բուն կ'ոռնային  
 Մահ խեղճ՝ կընող Առիւծին:

Սահայն արքունիք  
 Աշխարհ մ'է փոքրիկ,  
 Ուր կան անձինք բիւր  
 Զբւարթ ու տըխուր,  
 Ամէն բանի պատրաստ ժիր.  
 Ամէն բանի անխափիր.  
 Ի՛նչ կերպով որ իշխանն ուզենայ՝  
 Այնպէս կ'ապրին ահամայ,  
 Իսկ թէ այնպէս ապրիւ չըկընան՝  
 Գէթ ապրելու ցոյց կու տան:  
 Մարդկան ամբող  
 Դիւրափոփոխ,  
 Տիրոջ ձեռքին տակ՝  
 Կապիկ մը տեսակ.  
 Կարծես հոգի մը միայն  
 Շունչ տայ մարմնոց բազմազան.  
 Ճիշդ զըսականակ մ'է շարժուն  
 Հոն գըտնըւող բազմութիւն:  
 Բայց մեր խօսքին դառնալով,

Հոն Եղջերուն անխրոսով,  
 Եւ ոչ կաթիլ մ'արցունք Թափեց:  
 Ինչպէս կըրնար լալեղիկելին,  
 Երբ եր կընիկն ու մեկ որդին՝  
 Մեռած Առիւծն էր՝ լափեց.  
 Այլ մանաւանդ սըրտին խորէն  
 Օրն կը կանչէր մեծ խընտումէն.

Կարճ ըսել՝ ոչ էրբէք լացաւ:  
 Քըսու մասնիչ մ'երբ զայն տեսաւ,  
 Գընաց պատմեց Առիւծին,  
 Եւ աւելցուց Թէ նաև  
 Տեսաւ անգութ կենդանին  
 Խընտալ ժըպտով մ'ալ Թեթև:

Շատ ահաւոր է, Սողովմոն իսկ զայն շատոնց գիր  
 Թագաւորին (անցուց,  
 Բարկութիւն, (ուրծ.

Այլ սոսկալի մանաւանդ՝ էրբ Թագաւորն է Աւ  
 Բայց Եղջերուն դեռ կարգալու վարժութիւն  
 (չէր ըստացած:

« Անարգ բնակիչ անտառներու, մընչէց Առիւ  
 (ծը կատալած,

կը խընտան, Համ, չէս ընկերեր  
 Այսքան ձայնից Հեծեծագին՝  
 Քաւ պատըռատել ինչ էմ ուղէր  
 Անգամ անգամ քու գարշ մարմին  
 Ճիրաններովս այս սըրբազան:  
 Եկուր հոս, Քայլ, զայս անպիտան  
 Զոհէ 'ի վրէժ սուրբ ոգւոյն  
 Զըքնաղ գըշխոյ Թագուհւոյն »:

« Տէր իմ արքայ, վըրայ բերաւ Եղջերուն,  
 Շատոնց 'ի վեր սուգի ատենն անցեր է.

վէհ լըծակիցդ, օրհնած հոգի մեր գըշխոյն,  
 Առաւօտուն դէմ, զարգարուած ծաղկներէ,  
 Ինձ երևցաւ հազիւ դաւախ ծայրն հասայ.  
 Զոր ճանչնալուս պէս Հոն ծընկան վրայ եկայ:  
 Ինք մօտեցաւ, կարծես հրէշտակ մ'էր սիրուն.  
 Ո՛վ բարեկամ, ըսաւ, սըգոյ կ'երթաս տուն.  
 Ըզգոյշ կեցիր, չըլայ արցունք մը Թափես,  
 Երբ ուրիշները մահըս լան դառնապէս.  
 Ես ելիսեան սուրբ դաշտերուն վայելից  
 Արդէն հաղորդ եմ հազար մեկ հաճոյից,  
 Կենակցելով ինձի նըման սըրբոց հետ:  
 Թող ժամանակ մ'արքայն ողբալ դառնաղէտ.  
 Ինձի պատիւ կը համարիմ իրեն սուգ,  
 Քան Թէ բոլոր միւս կենդանեաց արտասուբ »:

Խօսքը բերանն էր կենդանւոյն՝  
 Երբ մեծ պըղտիկ այն բազմութիւն,  
 Ծափ զարնելով « Հրա՛ջք, պուռացին,  
 Կեցցէ՛ գըշխոյն աստուածային »:

Եւ Եղջերուն դառըն մահուան փոխանակ,  
 Ընդունեցաւ գըգուանք, պարգև, մըրցանակ:  
 Զըւարձացուր Թագաւորներն երազներով,  
 ՇողքորԹէ, խաբէ անուշ միշտ սուտերով.  
 Ինչ ցաւ անոնց Թէ սըրտեր,  
 Ինչ մեծ ցասումս ալ ըզգան,  
 Կըլցուր անուշ պատառներ,  
 Կ'ըլլաս իրենց բարեկամ:

ԼԱՅՈՒՆԻՆ



### ԵՐԻՆՆԸ ՈՒ ԱՅՑ ԵՒ ՈՉԽԱՐ

Երինն ու Այծ և մէկ իրենց քոյրն Ոչխար,  
 Կը զուրցըւի թէ օր մ'ընկեր են եղեր  
 Սէզ Առիւծի մ'հետ որ էր այն կողմանց տէր,  
 Բաժանելու շահն ու վրնասն հաւասար:  
 Այծուն ծուղակն որս Եղջերու մը կ'իյնայ,  
 Շուտ մ'ընկերացն իմաց կ'ընէ, և կու գան.  
 Առիւծն հոն տեղ իր ճանկերով կը համրէ,  
 Չորս ենք, կ'ըսէ, չորս մաս որսն ալ կը պատուէ,

Ար մէջերնին բաժնուին:

Ինք կ'առնու մէկն իր մեծութեանը բաժին.

« Այս ինձ կ'իյնայ, կ'ըսէ, պատճառն է յայտնի՝  
 Չի Առիւծ եմ, ո՞վ աս բանիս խօսք ունի:

Երկրորդ մասն ալ արդարացի է ինձ տալ:

Չառ ալ աղէկ դիտէք դուք

Ուժովինն է իրաւունք:

Քաջն եմ ձեր մէջ, ինձ պէտք է տաք երրորդն  
 Վայ է անոր որ ձեզմէ (ալ.  
 Չորրորդ մասին ձեռք զարնէ »:

ԼԱՅՈՒՆԴԵՆ



### ԳՈՐՏ ԵՒ ԿՈՎ

Գորտ մը տեսաւ կով մեծդի,  
 Ան ի'նչ աղուոր կ'երևնար.  
 Ինքն որ ճըթուղ, շատ սըրզախ,  
 Հաւկըթի չափ հաղիւ կար,  
 Աչքը տընկեց մեծնալու,  
 Վերէն վարէն կ'ուռեհար,  
 Կովուն կ'ուզէր հասնելու,  
 Կըսէրուարով անդադար.  
 « Գուրիկ, կ'ըսէր, ինձ նայէ  
 Թէ սա կովուն չափ եղջ »:

« Զէ, ի՞նչ կ'ըսես ան ո՞ւր է » :  
 « Զէ՛ մի. հիմա . . . զայն չանցայ » ) .  
 « Ո՛հ, շատ հեռու ես » :  
 « Նա քեզ մէյմըն ալ,  
 Հիմա ի՞նչ կ'ըսես » :  
 « Եւ ոչ մտիկցար » :

Անմիտն այնչափ ուժ տըւաւ,

Որ վերջապէս ճաթեցաւ :

Ո՛վ, քանիք կան աշխարհքիս մէջ անհամար,  
 Որ խելքով անմիտ Գորտէն վար չեն մընար.  
 Հասարակ քաղաքացին աչքը մեծի,  
 Կ'ուզէ իրեն տուն շինել մեծ պարոնի,

Ամէն պղզի թագաւոր

Մ'ենի իրեն գեսպաններն.

Ամէն իշխան սինըքոր

Կ'ուզէ զոյգ զոյգ ծառաներ :

ԼԱՅՈՒՆԻՆ

ՄԱՀ ԵՒ ՓԱՅՏԱՀԱՐ

Խեղճ փայտահար մ'ոստոց մեծ խուրճ մը շալ  
 Բեռն ու տարիքն էին վրան ծանրացեր, (կեր,

Կ'երթար տըքալով

Ծրուած կէս մէջքէն

Ծանրը քայլերով.

Ուժ կուտար իրեն

Որ իր մըրճոտ խըրճիթը մէյմը հասնի,  
 Այլ ուժն ամէն խիտ ցաւերէն կը կըտրի :

Վերջապէս անճար

Բեռը կըռնակէն

Ալ կը ձրգէ վար :

Կ'ըսէ ինքնիրեն.

« Ի՞նչ կեանք է աս. քանի աշխարհք եմ եկեր՝  
 Մէկ աղէկ օր մ'ուրախուլթեան չեմ տեսեր :

Աս գունախա վըրայ

Ինծի պէս թըռուաւ

Արդեօք մէկ մ'ալ կայ՞

Շատ օր չունիմ՝ հաց,

Հանգիստ չեմ տեսած » :

Հոն կինն, որդիք, հարկապահանջը և տուրքեր,

Պահակ երթալ, պարտատէր՝

Պատկերի պէս իր առջին

Թըռուաուլթիւնն ամէն սարեօքը գըրին.

« Ո՛վ մահ » կը կանչէ.

Նա կը տընկըւի,

« Ի՞նչ կ'ուզես » կ'ըսէ :

« Ի՞նչ ուզեմ՝ պիտի.

Քեզ կանչեցի որ գաս ինձի քիչ մ'օգնես,

Նորէն սա բեռս առնես կըռնակըս գընես.

Յուսամ շուտ մ'ընես » :

Մահն է պատրաստ բըժըղկըւլ ամէն ցաւ,

Բայց ո՛վ է այն որ ուզէնայ

Շարժիլ տեղացն, ո՞ւր ալ ըլլայ .

Քան ըզմեռնի՞ կրթելն է լաւ .

Սա կը լըսուի ամենէն

Առակ ըրեր կը զրուցեն :

ԼԱՅՈՒՆԻՆ



### ՊԱՐԿՆ

Որ մ'Արամազդ հանեց հրաման,  
 Որ կենդանիք գան ժողովին  
 Յոսս արքունի իւր բարձրութեան.  
 « Եւ թէ կայ մէկը մէջերնին,  
 Կ'ըսէ, արժգոհ կերպարանքէն,  
 Թող համարձակ զրուցէ ինձի,  
 Որ շուտով ճարն ըլլայ իրեն:  
 Առաջ եկուր գու նախ, Կապիկ,  
 Տես զուրիշներն ու բաղդատէ,  
 Կայ քեզի պէս մէկն ալուորիկ.  
 Քոհ չէս մի գու »: — « Ե՞ս, ինչո՞ւ չէ,  
 Կ'ըսէ Կապիկն, ամենու՛ն պէս

Չորս տօտիկ ալ չունիմ մի էս.  
 Որչափ պատկերս որ եմ տեսեր,  
 Խրպնեւու բան մը չեմ գըտեր:  
 Բայց սա եղբայրս Արջը խոշոր  
 Շատ այլանգակ է իրաւ որ.  
 Չըլլայ յանկարծ՝ թէ ինձ կ'աւտայ՝  
 Որ իր պատկերքը քաշէլ տայ »:  
 Արջն ետեւէն վըրայ գալով՝  
 Ո՞վ չէր կարծէր թէ արժգոհայ.  
 Բայց նա ներհակ պարծենալով,  
 Իր գովեստին ետքը չըկայ:  
 Ինքն ալ Փիղը վար կը զարնէր.  
 « Գեռ աւելի, կ'ըսէր, պէտք էր  
 Որ պոչն երկայն, կարճ ականջներն ըլլային.  
 Ան ինչ արգեղ է այլանգակ կոշտ մարմին »:  
 Փիղն ետեւէն խօսքը կ'առնէ.  
 Եւ թէպէտ էր նա խելացի,  
 Բայց նոյն բերանը կը բըռնէ.  
 « Իմ ախորժակս ալ ինձի  
 Կ'ըսէ՝ թէ սա Պալէնան  
 Անհարթ կըտոր մ'է լերան:  
 Իսկ Մըջիւնիկն անդ իէն՝  
 « Ո՛հ, ան ինչպէս պըզտըտիկ  
 Մոռնն է, կ'ըսէ խընտաւէն ».  
 Ինք զինքն անոր քով  
 Հըսկայ կարծելով:  
 Արամազդ խօսք կը լսէ ասոնց ամենէն,  
 Եւ կ'արձըկէ զամէնքն ալ գոհ իրենցմէն:  
 Բայց զայն անբան խելառներն  
 Անցուց մեր ցեղն ալ եւել:  
 Ինչ որ ըլլանք՝ լուսանն ենք մենք ուրիշի,

Եւ կոյր խըլուրդ մենք մեզի.

Մեզ ներելի է ամենայն:

Իսկ ուրիշի ոչ ինչ բան:

Ուրիշ աչքով կը տեսնանք

Մեզ, ուրիշով ընկերտանք:

Ճարտարապետն էից կերտող գերագոյն

Պարկ շալակնին գըրաւ նոյնպէս ամենուն,

Թէ չին և թէ նորերուն.

Մէր պակտութեանց պարկը կախեց ետևնուս,

Իսկ ընկերացն՝ առջևնուս:

ԼԱՖՈՆԳԻՆ



### ԱԳՌԱԻՆ ՈՒ ԱՂՈՒԻՅՍ

ստի մը ծայր

Պարոն Ագուան էր թառեր.

Բերանն աւար

Գողցած պանրի կտոր մ'ունէր:

Հոտը կ'առնու

Աղուէսը վեր վեր կ'իյնայ.

Անուշ լեզու

Կուգայ վարէն ձայն կուտայ.

« Բարե՛ բարե՛,

Պարոն Ագուաւ,

Քեզ շատ արե.

Ո՛հ, ի՛նչ աղուոր

Ի՞նչ գեղեցիկ

Ես իրաւ որ:

Սուտ չըկարծես

Թէ ձայնդ ալ է

Սա տեսքիդ պէս,

Գուն մէկ հատիկ

Անտառիս մէջ հեր չաւերուն ես փլւնիկ »:

Աս լըսելով խընտումէն

Կ'ելլէ Ագուան ինքիրմէն.

Կըտուց մը լայն կը բանայ

Որ անուշ ձայնը ձըգէ.

Որսը բերնէն վար կ'իյնայ.

Աղուէսն իսկոյն կը խըլէ,

Զայս ըսելով իրեն հոն,

« Միամիտ Պարոն,

Գընա խեղք սովրէ.

Ամէն շողբորթ կ'ապրի անոնցմէն

Որոնք կը խաբուին իր անուշ լեզուէն.

Աս դասն որ հիմա դու ինծմէ առիր,

Կ'արժէ, խօսք չըկայ, կըտոր մը պանիր »:


Ագուան ամօթով

Սըրտին էրուքով,

Երգում՝ կ'ընէ հոն, Թէպէտ քիչ մը ուշ,

Մէյմ'ալ չաւտալու լեզուաց փաղաբուշ:

ԼԱՖՈՆԳԻՆ



### ՃՊՈՒՌՆ ԵՒ ՄՐՋԻՒՆ

Ամանն 'ի բուն  
 Երգելու հետ էր ձրպուռն.  
 Չրմեան հասաւ,  
 Ուտելու բան չըգրտաւ.  
 Ոչ ճանճի կրտոր,  
 Ոչ մանր որդերու  
 Մընացորդ բըսոր:  
 Ելաւ գընաց  
 Դըրացի Մըրջիւնին բով,  
 Կու լար սոված,  
 Փոխ կ'ուղէր աղաչելով՝  
 Մէկ քանի հատիկ,  
 Որոնցմով ապրի  
 Մինչև ցըՋատիկ.  
 « Կ'երգնում, կ'ըսէր,  
 Խօսք կու տար, խօսք անբանի,  
 Քեզ դարձընել  
 Մինչև նոր հունձքերն հասնի,  
 Գըլուխը շահով  
 Հարիւրին տասնով »:

Մըրջիւնն ալ փոխ տաւ չէյտէ,  
 Աս իրեն ցեղին  
 Մէկ պըզտի պահսութիւնն է:  
 « Ամառուան տաքին  
 Բանդ ու գործդ ինչ էր »,  
 Հարցուց փոխառուին:  
 « Յորեկն ու գեշեր,  
 Ինձ մի սըրգողեր,  
 Եկող գացողին  
 Կ'երգէի իժիր »:  
 « Կ'երգէիր,  
 Աղէկ ա.  
 Հնապա Ել գընա  
 Պար բըռնէ հիմա »:

ԼԱՅՈՆԴԵՆ

### ՆՇԴԱՐԻ ԵՒ ԼՈՒԲԻԱ

Երբ հասաւ գարնան տաք,  
 Նըջգարի ծառին տակ  
 Հողն ինքին ճաթեցաւ,  
 Լուբիա մ'երեցաւ:  
 Հաղիւ աչքերը բանալով՝  
 Երբոր տեսաւ ծառն իրեն քով,  
 Մէկէն անոր պըլլուեցաւ:  
 Վըրան ամիս մ'անցաւ չանցաւ  
 Ծառին գագաթն 'ի վեր հասաւ:  
 Այս ամենուն ալ է յայտնի

Որ մարդ բարձրէն դիւրաւ խաբուի .  
 Լուբիան ալ ինք զինք մեծ կարծեց ,  
 Եւ իրմէն վեր մեծ մեծ ջարդեց .

« Բարեկամիկ , ի՞նչպէս ես ,  
 Կը քընանաս , ի՞նչ կ'ընես » ,  
 Կ'ըսէր ծառին ծաղրելով .  
 Բայց սա՛ լըռէ մեծ սըրտով :

« Ես քանի որ հոս եմ ,  
 Լզբեզ միշտ նոյն տեսնեմ .

Եկուր ըսէ , քանի՞ տարի  
 Այդպէս կ'ապրիս վերայ երկրի » :

« Կայ տասը տարի »

Ըսաւ Նըշդարի :

« Հազար ափսոս , կըրկնեց Լուբիան ,  
 Յաւիմ վըրայ քու բախտին .

Նայէ , ես դեռ մէկ ամառկան ,  
 Կը մօտենամ երկընթին .

Եւ այս հաշուով տաս տարիէն  
 Քանի մ'անգամ երկինք պատեմ » :

Ծառը տեսաւ որ Լուբիա  
 Բերնին եկածը դուրս կու տայ .

Եւ Թէ որքան ինք լուռ կենայ ,  
 Նա անդադար չափէն կ'ըլլայ .

Խոժոռ աչքեր անոր դարձուց ,  
 Եւ այս խօսքերս ալ աւելցուց .


« Երէկ մէկ , այսօր երկու .  
 Ձեռ գիտեր վաղուան գալու .

Կեցիր նայինք դեռ դու ո՞վ ես  
 Որ տաս տարուան խօսք մէջ բերես :

Ամառն անցնի , աշուն գայ ,  
 Տեսնենք ո՞վ կայ , ո՞վ չըկայ » :

Իրաւ ամառն որ անցաւ ,  
 Լուբիային բանը պըրծաւ .  
 Դեղնեցաւ , սւցաւ , չորցաւ ,  
 Ու քամին՝ առաւ տարաւ :

Լուբիային վերջն՝ ըլլայ քեղի  
 Ո՛վ պարծենկոտ , նոր հայելի .  
 Որ քիչ բանով մը շքեացած  
 Փամանակով դեռ փորձ չեղած ,  
 Հին ծերերուն տընազ չընես ,  
 Թէ ոչ՝ վախճանդ ալ է այսպէս :



ԿԱՏՈՒՆ ԵՒ ՍՈՒՍԿ

Հանձար ու խելք մէկ ըստակ ,  
 Երբ բըռնուԹեան ընկնին տակ :  
 Կատուն ամառ ժամանակ ,  
 Յանտառն որսաց մէկ Սոխակ ,  
 Ու ճանկերով մէջքէն բռնած ,  
 « Դու շատ անուշ կ'երգես , ասաց .

Բանաստեղծներ քեզի, Սոխակ,  
Կուտան հաղար մէկ գովասանք.


Քեզի համար անցեալ օր  
Վարպետ — Աղուէս կ'ըսէր որ՝  
Բոլոր հովիւք, հովուուհիք՝  
Չայնէդ կը դգան մարելիք:  
Ես ալ պըզտի երգիչ չեմ:  
Մէկ մ'ալ երգէ որ տեսնեմ՝  
Թէ այս գովեստ, այս համբաւ  
Սո՛ւտ են արդեօք թէ իրաւ.

Թէ ձայնդ ըլլայ անուշ, խաղուն,  
Կ'երգնում՝ խնայեմ՝ քո արևուն »:  
Բայց Սոխակին՝ սաստիկ վախէն  
Լեզուն կապուած՝ համը էր արդէն:  
« Երգէ հոգի, երգէ սիրուն », —  
Նորէն կըրկնեց նենդժոտ Կատուն:  
Իսկ անմեղ ձագն, երգել ս'ըր տեղ,  
Ճիկ մը հաղիւ հանեց մէկ հեղ.  
Ի՞նչ, ա՛յս ձայնով, ա՛յ աներես,  
Բոլոր անտառը մոգեր էս.

Կանչեց գաղանն անըզգամ.  
Գիտցիր որ ձայնդ է անհամ.

Եկուր մէկ մ'ալ համըք տեսնեմ »:  
Այս ըսելով ձագը պատուեց,  
Փետուրներն ալ հովուն ցըրուեց:


ՔՈՒԼՈՎ



### ԳՍՅԼ ԵՒ ԱՂՈՒԻՍ

Արունտեր Գայն ատենով,  
Հարիւրը քեզ՝ հաղարով  
Ոչխար ու Այծ պատուէլէն վերջ,  
Չամբնալով բազմութեան մէջ,  
Ելեր այսպէս կը դանդատէր,  
Թէ « Շանց ձեռքէն Գայլերուն կեանք  
Կեանք չէ, հապա անվերջ տանջանք:  
Ո՛րքան օրերս, կ'ըսէր, ծարաւ ու քաղցած  
Անցուցեր եմ եղիւլիս:  
Օրէնք չըկայ, արդարութիւն չմընաց,  
Գիտցող, արգէտ՝ ամէնք զիս  
Անխիղճ սըրտով դատապարտեն:  
Ճարըս հատաւ, շխտակն ըսեմ,  
Ա՛լ այս կողմերս թողուլ փախչել,  
Միայն կըրնայ զիս աղատել »:

Գայլին յանդուգըն խօսքերուն  
Նեղացաւ սիրտըն Աղուխուն.  
« Գայլ աղբար, ասաց, ո՛ւր պիտի երթաս,  
Որ ուզածիդ պէս խըղձմբտանք գըտնաս:  
Ուր ալ որ երթաս  
Այդ քու չար սըրտով,  
Խածնող ու պատուող սուր ակունքերով,  
Ամէն օրէնք լ'արդար դատ'  
Կ'ընեն ըզքեզ դատապարտ »:  
Տեղը փոխելն անօգուտ է,  
Թէ չարըն սիրաը չըփոխէ:



### ՄՈԳԱԿԱՆ ԼՊՊՏԵՐ

Ձեզի կ'ըսեմ մատենագիրք, հեղինակք,  
Որք միշտ վրսեմ և բարձր ոճով  
Այնպէսն վար որոտալով  
Կը գըրէք երգ և արձակ,

Թէ հասկըցող ալ չըլլայ ձեր գըրածին.  
Խընդրեմ գըրէք ուշ առածիս իմաստին:  
Մարդուն մէկն ունէր  
Մոգական լապտեր.  
Անկէ զատ ալ նորա տուն  
Կապիկ մը կար շատ սիրուն,  
Որով բազմութիւն  
Ձէր պակսեր մարդուն.  
Մարտգնայ էր Կապիկն անուն,  
Ինք լարախաղ ճարտար շարժուն.  
Կը ցատքըտէր յոտն 'ի մատին կը խաղար,  
անկարծ մեռեալ՝ լարին վըրայ կ'երկըննար:  
Օր մը սորա տէրը գընաց գինետուն.  
Անշուշտ այն օրը տօն մը կար,  
Այլ սր սուրբին՝ միտքըս չի գար:  
Անտէր տան մէջ մընաց Կապիկն իր գըլխուն,  
Այլ սակայն ոչ անհոգ, անգործ ու գատարկ,  
Ձի այդ բանն էր նորա բնութեան հակառակ.  
Ուստի ժողվեց տիրոջ տուն  
Դուռ գըրացի, բազմութիւն:  
« Մըտէք, մըտէք, կը կանչէր մեր Ապուզնան.  
Չարմանալի նոր տեսարան  
Պիտի բանամ ես ձեր դիմաց.  
Ձուարձացէք սրջափ ուզէք դուք անվարձ,  
Մըտնէլ էլնելու փող հարկաւոր չէ,  
Ըրածըս բոլոր ձեզի պատիւ է »:  
Հանդիսականք ամենեքեան  
Իրենց աթոռը բազմեցան:  
Մէջտեղ բերուեցաւ մոգական լապտերն.  
Աճապարելով փակուեցան փեղկերն,  
Եւ բերնին ստալով շըլլեփ Ապուզնան,

Շատ գովեստ զրուցեց լապտերին վրբան :  
 Խօսք չէր ուզեր հեղինակին արուեստին ,  
 Միայն լրտուք յօրանչելով ծափ զարկին :

Շէն գոհ սրբոտով ճարտար կապիկ ,  
 Առաւ ներկուն ապակին  
 Եւ յարմարցուց լապտերին :

« Սորա նրման տեսած ունիք

Սղուօր տեսարան ,  
 կանչեց մեծաձայն .

Նայեցէք, բարեկամք ,

Ահա ձեզ արեգակ

Ճառագայթներն արձըկած ,

Լուսապայծառ գեղապանծ :

Ահաւասիկ ձեզ և լուսին

Արծաթափայլ բոլորովին .

Սոցա ետևէն Ագամն ու Եւան ,

Չորս գին կենդանիք և հաւք զանազան .

Այս է ստեղծումն աշխարհի » :

Հանդիսականք ամենայն

Թաղուած 'ի խոր գիշերի ,

Թաթերնուն վըրայ ելած

Աչքերնին մեծ մեծ բացած ,

Լսածնին տեսնալ կ'ուզէին .

Բայց էր խաւար ամէն գին :

« Հաւատացէք, կանչեց կատուն անհամբեր ,  
 կամ իմ աչքերս բոլորովին են կուրցեր ,

կամ այդ կապիկը ցնորած

Դուրս կուտայ բերնին եկած » :

« Բսկիզբէն վեր ես ալ, սասց ,

Բան չի տեսայ , Շունըն կատղած » :

Իսկ Հընդկահաւն հանգարտասեր ,

« Չէ, չէ կըրկեց, բաներ տեսնալ  
 Շտակն ըսեմ' կըրնայ ըլլալ,  
 Բայց Էկ նայէ որ այդ բաներըն մէկմէկէ  
 Չանաղանել և որոշէլըն դըժուար է » :

Իսկ կիկերոնն անդադար

Վարդապետէր պերճաբար ,

Մինչ մէկ փոքրիկ պահասուլթիւն

Պատճառ էր բան չըտեսնուելուն .

Թէ հարցընես' արդեօք ի՞նչ էր . —

Լապտերին մէջ լոյս վառած չէր :

ՏԼՈՐԻՄՆ

## ՄԱՏՂԱՇ ԾԱՍԻԸ

Անտառի մ'մէջ Ծառ մը կար ,

Երկայն , բարակ ու տըկար .

Մէկ օր մարդ մը տեսնելով

Մէջըը սըրած կացինով .

« Ըրէ, ըսաւ, ինձ մըտիկ ,

Բաներ ունիմ ըսելիք .

Հոգիդ սիրես' շընորհք մ'ըրէ

Եւ սա իմ չորս կողմս մաքրէ .

կըտորէ, վերցուր այդ ծառեր ,

Որ կը նեղէն իմ շըղեր .

Թող որ անդամ մ'արև տեսնեմ ,

կապոյտ երկինքը վայելես :

Տարին անցնի թէ զիս տեսնաս

Հովտիս բոլորը չը տիրած ,

Այն ատեն զարկ զնս կտարէ,  
 Ու տար 'ի կրակը ձրգէ » :  
 Մարդը մշտիկ ըրաւ Մառին,  
 Ինչպէս իր հին բարեկամին .  
 Բաւեց մէջքի կացինն հանեց,  
 Քովի ծառերն ամէն ջարդեց :  
 Երբ մինակուկ Մառը մընաց,  
 Խեղքը կարծես գըլխէն գընաց,  
 « Բանէ մ'ըսաւ, փոյթըս չէ,  
 Աշխարհք ըսես՝ ալ խմն է » :  
 Ուժին տըւաւ որչափ կըրցաւ,  
 Լաւ մը չորս դին տարածուեցաւ .  
 Անցնող գարձող երբ զինք տեսնար,  
 « Աղնիւ, կ'ըսէր, ահա քեզ ծառ » :  
 Տեսակ տեսակ թընդուններ  
 Եկան գըրին հոն բուններ .  
 Անուշ հովիկն՝ այս ծառին  
 Կարծես զմայլած էր տեսըին :  
 Բայց եկու տես թէ ինչ գիպուած՝  
 Դեռ այն տարին չըբոլորած,  
 Լաւ ճըշմարտեց այն հին առած,  
 Թէ « Խընտու մին յաջորդէ լաց » :  
 Աշնան օդեր փոփոխական  
 Մէկ ժամ միւսին բնաւ չէ նըման :  
 Օր մը արև ծագէր պայծառ,  
 Եւ փոթորկի նըջան ջրկար .  
 Մէկ մ'ալ յանկարծ  
 Ամպը գոռաց,  
 Կայծակ ցոլաց,  
 Հովը պոռթեցաց,  
 Զարկաւ Մառին այնպէս ուժով,

Որ վեր խըլեց հողով մտող :  
 Մառն ընկնելով 'ի գետին  
 Հառաչեց այս խօսքս յետին .  
 « Հովը մըտքէս անցած չէր .  
 Կորսըւեցայ անընկեր » :



### ՄԱՐԻ ԵՒ ԾԻԾԵՈՒՆԻԿ

Տան մը անշուք դաւթին մէկ ծայր,  
 Զագերուն կեր տալու համար,  
 Մայր Ծիծեռնիկ ժամուան մը մէջ,  
 Կ'ընէր հազար մէկ ելեէջ .  
 Խընամէր իր սիրուն զաւակը,  
 Այն ապահով գերանաց տակ :  
 Կըռկըռացող Մարի խաթուն

Հանդիպելով մօրն այն սիրուն,  
Որ բերանով խածած ճըճիք,  
Գարձեր կուգար իրեն բունիկ,  
« Երնե՛կ, ըսաւ, քեզ մարիկ,  
Հազն երնեկ, Միժեռնիկ,  
Որ քոյ սիրոյդ պըտուղներ  
Կը տաքցընես օր գիշեր,  
Եւ անխըռով հանգըտեամք  
Կուտաս անոնց կեր ու ջամբ.  
Քու ձագուկներ սիրասուն  
Իրենց փետրոց բուսնելուն,  
Երգելով երգ քաղցրաձայն  
Պիտի երկինք վերանան:


Այլ իմ, աւա՛ղ սե արևուս,  
Տեղ մը չունիմ որ նըստիմ թուխս.  
Հաղիւ կ'ածեմ ես հաւկիթներ մէկերկու,  
Կ'առնուն մարգիկ առանց վըրաս խըղձալու:

Պիտի չըլլայ ինձի այն օր,  
Որ վառեակներս իմ չորս բոլոր  
Ժողուած՝ նըստիմ ճըխալով,  
Քաշած ցաւերս մոռնալով»:  
« Մի գանդատիր, եղաւ հերիք,  
Ըսաւ իրեն Միժեռնիկ,  
Քու ցաւերուդ բուն պատճառ՝  
Ի ու ինքնորդ ես Մարի խաթուն.  
Հաղիւ կը զգաս որ ես մայր՝  
Ձես դագրիք քո կըռկըններուն:

Ձայնրդ քաշէ, քեզի յարմար տեղ մը տես,  
Աձէ հաւկիթ, երբ և որչա՛կ որ կ'ուզես.

Երկու ամիս վըրայ չանցած,  
Դու ալ կ'ըլլաս մայր բաղմամբիւ զաւակայ »:

Չըսիրենք փայլ, աղաղակ,  
Ընարենք քաշուած կեանք մինակ.  
Անով երկար երջանիկ  
Եւ աննախանձ մենք կ'ապրինք:



### ՁԻ ԵՒ ՉՈՐԻ

Չորի մ'ու Ձի կ'երթային,  
Բեռնուտորած մէկն հաճար,  
Մէկալն արծաթ՝ մաքան աղին:  
Ձին քիթը մեծ աղւոր բեռնոյն  
Եւ ոչ պըղտիկ մը քանակով

Թեթևալ անկէց.  
Յանձն առնուլ չուզէց.  
Վիզ տընկած ու նազելով մը գոգուող,  
Կը քալէր և կը շարժէր վըզին բոժոժ:

Մէկմ' ալ յանկարծ դիմացնին  
Կը տընկըւին աւազակը,  
Մեծ բարեկամքն ըստըկին:

Կը թափին արծաթ սանող Ձիուն վըրան,  
Կը բըռնեն սանձէն ու կանկ առնել կու տան:  
Հոն մեր Ձին վիզ թօթուելով երբ գէմ' կուգայ,  
Հարուած մ'է կըշտին կիջնայ.

« Ո՛հ, կ'ըսէ հառաչելով,  
Ա՛յս են եղած ինձ խոսամունքներն.

Ես հոս ինկած կորսուիմ երթամ,

Եւ աղատի սա որ հետս էր »:

Ձորին անոր՝ « Ո՛վ բարեկամ,

Փառաւոր պաշտօնն անվրտանդ չըլլար.

Դու ալ ինձի պէս եթէ գոհ սըրտով

Աղօրեպանի ծառայէիր քով,

Աս փորձանքն հիմա գըլտւիսդ չէր գար »:

ԼԱՅՈՒՆԻՆ

ԿԱԹՆԱՎԱՃԱՌԻ ԿԻՆՆ ՈՒ ԿԱԹՆԱՄԱՆ

Բերրէդ՝ գըլխուն վերև կաթի աման մը բարձած

Լաւ մը բարձով հաստատած, (ծէր:

Հանգիստ ու անարգել քաղաք հասնիլ կը կար-

կարճ ու թեթև ըզգեստողն առաջ կ'երթար

(մեծաբայլ.

Դիտմամբ արագ շարժելու՝ նոյն օրն արդէն հա-

(գածն էր

Բաճկոն, կօշիկ պարզ անփայլ:

Հանգրիճաձև ինքն սասնկ,

Հաշիւ կ'ընէր սրջափ դանկ (կով

Ձեռքը կուգար իր կաթէն. անոր բերած ըստա-

Հարիւր մ'հաւկիթ կը գընէր, թուխս կը գը-

(նէր երեք հեղ.

Եւ բանն աղէկ կը յաջողէր իւր մրտադիր իւր-

« Ինձի համար գըժուար չէ, (նամով:

Կըսէր մըտքէն, տանըս բողբոլ վառեակներ մեծ-

Աղուէան սրջափ ալ լափէ՝ (ցընէլ.

Ճարպիկութեամբ՝ մընացած ունէ ես կըրնամ խոզ

(մը գընէլ.

Դիւրին է զինքն առանց մեծ ծախք մը բանալու

(գիրցընէլ.

Գնած առենէս լաւ մը լեցուն էր արգէն.

Կըրնամ կըրկին ծախելով աղէկ ըստակ ձեռք

(բերել.

Եւ ո՛վ կրնայ զիս արգիլել որ ախոռին մէջ պա-

(հէմ

Կով մը հանդերձ իր հորթով՝ եթէ ձեռք տայ

(գիներնին,

Որոնց հօտին մէջ հոս հոն պիտի տեսնեմ՝ ցատ-

(բեշին »:

Ասոր վըրայ ինքն ալ Բերրէդ վեր կը ցատքէ

(խընտուով,

Կը թափի կաթն. ողջամբ մընան թուխս, վա-

(ռեակ, խոզ, հորթն ու կով:

ԼԱՅՈՒՆԻՆ



### ԵՐԱՅԻՆՆԵՐ

Մըռքիթ Կապիկն ու Արջ Թաթեղ,  
 Երկայնականը էշն, Այծ մորուեղ,  
 Օր մը, չիյաեմ Թէ մը սուրբին էր տօնին,  
 Դաշնակաւոր երգ մ'յօրինեւ ուզեցին:  
 Գրտան Թըմբուկ մը ծակ, քընար անուրը,  
 Հին կիսաձայն տիկ մ'ու սըրինգ ջախջախած,  
 Ուռենույ մը զով շուքին տակ կէս բոլոր  
 Մէր պարոնայքըն շարուեցան երգասաց:  
 Կը զարնէին ջանքով ամէնն իր գործիք,  
 Բայց այլանդակ ձայնէն խլացան լրսելք:  
 Վեր յատքեց հոն մէկէն աշխոյժ մեր Կապիկ,  
 « Կեցէք, կեցէք, պուսաց, փուռ տեղ չըյոգնէք:  
 Ի՞նչպէս կըրնայ մեր երգն ըլլալ ներդաշնակ,

Խառնաբերնդոր երբ մէնք բազմինք այս տեսակ,  
 Դու, Արջ եղբայր, Թըմբուկդ ալ կողմս կեցիր,  
 Փողահար գուն ալ, սարոն էշ, ձախս անցիր,  
 Ես ա՛ Այծուն գէմ հոս նըստիմ քնարահար,  
 Հայա սիսինք նոր եղանակ ու նոր պար »:  
 Փոփոխուեցան տեղերն, այլ ոչ եղանակ,  
 « Այսպէս բան չըլլար, բարեկամք, Արջն ըսաւ,  
 Թէ որ անուշ երգ մը զարնեւ կամենաք,  
 ԵրիցուԹեան հարկ է նըստինք մէնք կարգաւ »:  
 Զուր տեղ Արջուն հետեւեցան նոր գիւտին,  
 Կլան գարձեալ փոփոխեցին տեղերնին,  
 Նորէն աղմուկ, նոր աղաղակ, նոր շըփոթ,  
 Երաժըշտաց ջանիցն արգիւնք համառօտ:  
 Յանկարծ ծառին ծայրն էջ Սոխակ մ'երկընքէն,  
 ՈւրախուԹեամբ մէկէն ասոնք կը կանչէն.  
 « Բարով եկար, չըքնաղ Հոմեր հրաշախօս,  
 Շընորհք մ'ըրէ, լաւ մը կարգի գիր զմեզ հոս:  
 Ունինք ա՛շա քընար ու տիկ և սըրինգ,  
 Ըսէ միայն ի՞նչ կարգով հարկ է բազմինք »:  
 « Կարգաւ անուշ ձայնի ու կիրթ ականջաց »,  
 Ըսաւ Սոխակն ու խընտաւով Թուաւ գընաց:

ՔՈՒՆՈՎ





### ՇՈՒՆՔ, ԿՍՏՈՒՔ ԵՒ ՄԿՈՒՆՔ

Չրկայ տեղ մը կամ Ժամանակ,  
 Ուր տեսնուած չըլլայ կըռիւ.  
 Բայց թէ կ'ուզես սամ օրինակ,  
 Նաև չորս կողմըդ կան անթիւ:  
 Տարերքներէն եթէ կ'ընտրես ըսկըսիմ,  
 Որ մէկմէկու են միշտ անհաշտ թըշնամի.  
 Այսպէս երկրիս ամէն անկիւն, ամէն դին,  
 Չրկան մէկտեղ խաղաղ երկու կենդանի:  
 Իշխան մ'ունէր ատենով տուն մեծաշէն,  
 Ուր Շընէրու, Կատուայ քանակ մը կ'ապրէր.  
 Բայց այնչափ կարգ գրուեցան սան տիրոջմէն,

Որ ալ կըռուի ձայն երբեք հոն չէր լուներ:  
 Ամէն մէկուն իրեն պաշտօնն էր զատուած,  
 Կերակուրնին չափով կըշուով կու տային.  
 Վէճ բացողին խարաղանի մը հարուած  
 Բաւական էր յիշեցնելու օրէնքնին:  
 Խաղաղութիւն, հանգիստ տան մէջ տիրել էր,  
 Ուր թըշնամի Շանց և Կատուայ բաղմուտիւն,  
 Կարծես եղբայր, եղբորորդի, դասընկեր,  
 Իրարու հետ կ'ապրէին մէկ սիրտ, մէկ տուն:  
 Բայց շատ երկայն չըբըռէց  
 Հանգիստն ու սերն այն իրենց.  
 Վայրն զի կամ թանն հաւասար չէր տըրուէր,  
 Եւ կամ մէկուն կրտոր մ'ոսկոր կը պակսէր.  
 Իսկ ուրիշներ կը զրուցէն,  
 Թէ կորեանց մայրն անօթի  
 Կը նեղուէր իր ձագերէն,  
 Չրկար կըտոր մ'ալ հացի,  
 Եւ թէ ամէն պահձու բան  
 Կատուայ քնկած էր բերան:  
 Տակն ու վըրայ հոն մէկէն  
 Կ'ըլլար պալատն ազմըկէն.  
 Սէնեակ, դահլիճ, սրահ, պարտէզ,  
 Իր կըռուէրու ասպարէզ.  
 Շանց ու Կատուայ ճիճն ու ձայն  
 Բռնեց մառան, խոհարան,  
 Պռուլ կանչել, զըփրուտոց,  
 Խռովեց հանգիստ գըրացուց:  
 Կատուներուն ըրած բողբ  
 Նոր կանոնացն էր վըրայօք,  
 Իսկ Շանց հալիւն սաստիկ կատաղած՝  
 Կը սպառնար մահ ու կոտորած:

Թընճուկ քահող փաստաբան  
Մ'ըստե բանալ դատաստան,  
Ու տանտիրոջ օրէնքներուն համեմատ՝  
Կըտրել ամէն մեկուն գործոցն արդար դատ:

Բայց եկուր տես նոր արկած,  
Վասն զի գիրքն օրինաց,  
Թըլթեղէններն ու մուրհակք,  
Ամէն դաշանց օրինակք,  
Չոր պալատին ծառաներ  
Մէկ խորշ մ'էին ամիօփեր,


Բողորը Մըկներ — Կըրծեր ու կերեր  
Բան չէն թողուցեր: — Գարձեալ վարուվեր  
Մըկանց գէմ բողոք — Լըսուէր անողոք:  
Մինչև Կատու մը, Կատու ծեր խորագէտ,  
Արիւնարբու անհաշտ ոտին Մըկանց գէմ,  
Վըրան առաւ ջընջել անոնց ցեղն անհետ.  
Ասով տանտէրն քիչ մ'հանգչեցաւ հոգերէն:

Դառնամ դարձեալ ես իմ խօսքիս  
Եթէ չըկայ արարած մը երկնից տակ,  
Որ չունենայ իրեն բնութեան հակառակ:  
Սակայն դու զուր տեղ կ'աշխատիս,  
Եթէ պատճառ կ'ուզես տալ այս օրինաց:  
Իսկ ես այսչափ միայն գիտեմ որ Աստուած,  
Ինչ որ ըրաւ — Բարի ըրաւ:

Այո, գիտեմ դարձեալ թէ խիստ շատ անգամ,  
Պարապ բանի վրայ՝ սաստիկ վէճ կը բանան,  
Մարդիկ մարդիկ, կ'արժէր ութսուն զձեզ տա  
(ըուան,

Ղըրկել դարձեալ մանկավարժից ուսարան:

ԼԱՅՈՆԻՒՆ



ԿԱՊԻԿ

Չարածըճի խըռֆած Կապիկ մ'երբ մեռաւ,  
Հոգին դըժոխք գատաստանի տարուեցաւ.  
Ու կը խընդրէր գատաւորէն որ դարձեալ  
Գըլթայ վըրան, աշխարհք զըրկէ անգամ մ'ալ.  
Սակայն անոր ծանրը մեղաց փոխարէն՝  
Վըճուեց Պըուտոն զըրկել Հոգին իր ձևէն. (խան՝  
Չար, գիւրաշարժ, աշխոյժ մարմնոյն ճիշդ փո-  
Դանգալ, ապուշ Իշու մը տալ կերպարան:

Բայց մեր Կապիկ  
Այնչափ ճարպիկ

Այնչափ աշխոյժ ախորժական ծաղրածու  
 Հազար ու մէկ կերպ բանեցուց հաճելու,  
 Մինչև շարժեց դատաւորին ծիծաղն ալ,  
 Որուն երեսն երբեք ժպտի ջըկար փայլ:  
 Ուստի թողուց նա Կապիկին՝  
 Բաղդ մ'որոշէլ իր անձին:  
 Փափաքեցաւ մեր Կապիկ  
 Դառնալ թուժակ խառուարիկ.


« Ասով գոնէ կըրնամ մարդկանց հետ դարձեալ  
 Նըմանութիւն մ'ըսաւ, քիչ շատ ունենալ:  
 Անցած կեանքիս մէջ երբ Կապիկ էի,  
 Անոնց պէս շարժիլ գործել կըրնայի,  
 Իսկ հիմա գոնէ թուժակ որ դառնամ՝  
 Անոնց խօսածին միշտ հաղորդ կ'ըլլամ »:  
 Հազիւ Կապիկն իր նոր մարմնոյն ձեռն առաւ,  
 Գրնեց զանիկ շատախօս կին մը պառաւ,  
 Ու վանդակի մէջ գընելով օրն 'ի բուն,  
 Կը սիրէր զինքն՝ ինչպէս զաւակ մ'հոգեսուն:  
 Կ'ուտէր թուժակն ու կը խըմէր զեղխուժեամբ,  
 Շատխօս պառուին հետ կը վիճէր վարժութեամբ,  
 Որ թուժակէն ոչ ինչ պակաս զրուցասէր,  
 Քիչ մ'աւելի թերևս ըլլար խեղաց տէր:  
 Թուժակն իր նոր արհեստին հետ  
 Մաս մը հինէն կը միացնէր,  
 Միմոսաբար առաջ ու ետ  
 Վէր վար գըլուելը կը շարժէր,  
 Կըտուց կըտցին հետ ծեծելով  
 Հազար ու մէկ սիրուն կերպով,  
 Թուէրը թօթուէր,  
 Կ'երգէր, կը խօսէր, (տար,  
 Թաթիկներուն այնչափ դարձուածք, ձև կու-

Որ ճիշդ Կապիկ մ'ամենեւին վար չէր մնար:  
 Պառաւն ակնոցն աչքին դըրած ամէն օր,  
 Կը զմայլէր միշտ անոր շարժմամբ նորանոր.  
 Շատ կը ցաւէր որ քիչ մը խուճ ըլլարուն,  
 Ու գընէլ չէր կըրնար ամէն խօսքերուն,  
 Որուն քով շատ աւելի խելք կը գընար,  
 Քան որ և է մարդու վըրայ ձերք, հանձար:  
 Բայց երբ թուժակն իր զեղխուժեան չափն ան- (ցուց,

Եղաւ անխելք, խօսք խառնակիւ, շատզըրոյց,  
 Ու չարաչար երբ վանդակին մէջ շատ հեղ,  
 Կը գէնոյնար սաստիկ պառուին հետ մէկտեղ,  
 Օր մ'ալ վերջապէս մահուան դուռն հասաւ.  
 Դարձեալ Պըտտոնի ատեանն հանուեցաւ.  
 Որ զինքն ուղեց զըրկէլ Զըկան մարմնոյ մէջ,  
 Այսպէս լուժեան իրեն պատիժ տալ անվերջ:  
 Նորէն թուժակն հաղար ձևեր,  
 Բիւր հազար կերպ կերպ դարձուածքներ,  
 Դատաւորին առջև ցըցուց նորանոր:  
 Իշխանները մըտիկ կ'ընէն միշտ անոր,  
 Որ շողքորթ իր լեզուով,  
 Մարդահաճոյ կերպերով,  
 Անդադար չօրս կողմերնին  
 Շան պէս քըծուին, քըսվըտին:  
 Ուստի Պըտտոն մարդկան մարմին  
 Հաւանեցաւ տալ մեր Կապիկին.  
 Բայց անպառաջ՝ դատելով իր չար հոգին,  
 Լաւ, իմաստուն, բարի մարդու մը ձևին,  
 Մտածեց անոր շատխօս յիմար ու զրաբան,  
 Զանձրացուցիւ մարդու մը տալ կերպարան.  
 Որ կը սըտէր ու միշտ մեծ մեծ կը ջարդէր,

Կ'ընէր անշորհ,ք ու ծաղրալից բերք ձևեր.  
 Մաղրի կ'առնուր ամենուն գործն հաւասար,  
 Իրեն չընկած բանին գործին մէջ մընար.  
 Թեւ կը կըտրէր միշտ ուրիշին լաւ խօսքին,  
 Խօսք խառնելով մէջն անպիտան ու չընչին:  
 Օր մ'Աթենաս երբ տեսաւ զինքն այն ձևով,  
 « Է՛հ, է՛հ, զքեզ կը ճանչեմ, ըսաւ խընտարով.  
 Խառնուրդ մը Կապիկի ու Թուլթակի էս,  
 Ատենով յիշեմ որ տեսայ ըզքեզ.  
 Թե՛ վերցուի քեզմէ այդ ձևդ ու խօսիլ,  
 Չոր առանց դատման կըրցած էս սովրիւ,  
 Ա՛լ բովզ ուրիշ բան  
 Չի մընար մարդկան »):  
 Գեղեցիկ Կապիկ մ'ու խօսուն Թուլթակ,  
 Ա՛ն խառնէ մէկտեղ, զանգէ մէկ էակ,  
 Կը ստեղծես շատ մարդկանց բազմութիւն,  
 Որոնցմով աշխարհ լեցո՛ւն է լեցո՛ւն:

ՅԵՆԵԼՈՆ



ՅԱՆԿ

Լաճոնդէն առ Արքայորդին Թագաժառանգ	7
Կառնի եւ եղէզն	9
Տանձենի եւ Դդմենի	10
Խորհուրդ Մկանց	12
Էջ եւ Շնիկ	14
Լեռնցի ու քաղաքացի Մուկն	16
Մարէտտին խոճան եւ կր Էջը	19
Մեղու, Ճպուռն եւ Ճանձ	22
Տղայ ու Մեղու	25
Աղուէս ու Հաւ	25
Ընկուզի ծառը	26
Մուկ եւ Կով	27
Մահն ու Չարաբախ	28
Արտոյտ եւ Խայտիտ	50
Առու եւ Հովիւ	51
Իմաստուն Աղուէս	55
Օձ ու Խարտոց	55
Անիրաւ դատաւոր	56
Ժանտամահէն բոնուած կենդանիներ	58
Ծիծեռնիկ եւ Թուչնիկը	41
Գառն ու Գայլ	44

Գայլ եւ Շուն . . . . .	46
Փոր եւ Անդամք . . . . .	48
Աղուէս ու Այծ . . . . .	50
Անտառ ու Կրակ . . . . .	55
Նսպաստակին ականջներն . . . . .	56
Առիւծ սգաւոր եւ Եղջերու . . . . .	58
Երկնջն ու Այծ եւ Ոչխար . . . . .	62
Գորտ եւ Կով . . . . .	65
Մահ եւ Փայտահար . . . . .	64
Պարկն . . . . .	66
Ագռաւն ու Աղուէս . . . . .	68
Ճպրուռն եւ Մըջիւն . . . . .	70
Նշդարի եւ Լուբիա . . . . .	71
Կատուն եւ Սոխակ . . . . .	75
Գայլ և Աղուէս . . . . .	75
Մոգական լսպտեր . . . . .	76
Մատղաշ ծառը . . . . .	79
Մարի և Ծիծեռնիկ . . . . .	81
Ձի և Չորի . . . . .	85
Կաթնավաճառ կինն ու Կաթնաման . . . . .	84
Երաժիշտք . . . . .	86
Շունք, Կատուք և Մկունք . . . . .	88
Կապիկ . . . . .	91



2013

201

100

